ՆՈՒՄԵՐՈ 1653

1883 ՓԵՏՐՎԱՐ 17 ՇԱԲԱԹ

ԱԼԲԵՐՆԱԿԸ ՍԼՆԻ

ԹԵՐՋԻՄԱՆԸ ԷՖԷՐԻՍ

ՄԻՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԳԻՅԻ ԻԼՄԻՅԻ ՎԷ ՄԻԼԻՅԻ

ՎԷ ՍԱԻՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՒՎՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԸՐ

ԱԳՈՆԷ ԳԻՆԱԹԼՈՒՐԸ

Մէջիմախէ 20 գրուշտան

ՍԹԱՄՊՈԼ ԻՋԻՒՆ

Պիր սէնէլիք	180 գրշ.
Ալթը այլըգ	90 »
Իւչ այլըգ	50 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՋԻՒՆ

Բոլթա իլէ Իրալ օլունանագլար իչիւն

Պիր սէնէլիք	220 գրշ.
Ալթը այլըգ	110 »

30 ԲԱՐԱ.

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իչիւն

1 վէ 2 վէ 3 ամսէ սահիֆէյէ	5 գրշ.
4 ամսէ սահիֆէյէ	2 »

Իսթանբուլ. Պանգա, Շիրքէթի վէ սու�րը սարրաֆիյէյէ այիտ իլանաթ.

2 վէ 3 ամսէ սահիֆէյէրէ	6 գրշ.
4 ամսէ սահիֆէյէ	4 »

Զիյատէ միւատէթի իչիւն իլանաթա այրը բարգարլըգ օրդէր։

Մէվատուր Նասիֆիյա տէյիր սէնաէր մէհանէսի գրուպալ օլունանագ վէ տերս օլունանան էվրագ իատէ օլունմայանագ տար։

30 ԲԱՐԻ.

Իսարէխանէսի, հէյէթը թահրիրիյէսի վէ մաթպասը, Սթամպոլում Պալը Ալի ճատտէսինէ նումէրո 20 խանէյէ տիր։ — Կազէթանին ումուրը իսարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիֆէի մէվատտա հագգընա Միւտիրի կազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունանաղը կիպի, քեաֆիֆէի մէքեաթիպին տախի անրն նամանա կէօնտէրիլմէսի իգթիզա իսէր։

ԻԽԹԱՐ

Կազէթամզին իսարէխանէսի իլէ հէյէթը թահրիրիյէսինէ մախսուս մահալ վէ մաթպասընին Պալը Ալի ճատտէսինէ այրը այրը մահալէրէակ պուլունտուղը բաղրէթլու միւթէրիլերիմիզին մալիմ տիր։

Թէրջիմանը էֆէնտի իսարէսինին պու հալի ումում հէյէթիմիզէ պէօյիւք միւշքիլաթ վէրմէքէ օլաբիլը նապարը տիգգաթա ալընարագ, կազէթամզին կէրէք իսարէխանէսինին վէ կէրէք հէյէթը թահրիրիյէսի իլէ մաթպասընին պու կիւնէյն իթիբարէն երինէ Պալը Ալի ճատտէսինէ միւճատտէյն ինա օլունմուշ օրան 20 նումէրօլու խանէյէ նագլ օլընուղը իլան օլունուր։

Իշտու նագլ մահալ սէպէպի իլէ պիր թագըմ ֆիւզուլի մէսարիֆաթա տիւշար օլմըշ օլաբիլմըզտան, կէրէք Սթամպոլտա վէ կէրէք թաշրատա պուլունան այոնէլէրիմիզէն պօրմու օրան զէվմանը հիսսալարընը թէսվիյէ էտիմէյէրի ըէճա օլընը։

ԿԻՒՆԼԻԻԹ ՀԱՎԱՏԻՆ

ԻՆԿԻԼԻԹԵՐԱՆԸՆ ԹԻՒՐՔԻԱ ԻԼԷ ՕԼԱՆ ԹԻՃԱՐԷԹԻ

Լիվերբուլ Թիճարէթ Օտասը թարաֆընտան Օսմանլը կէօմրիւքլերի հագգընտա Ի՝կիլթերրա խարիճէյէ նէզարէթինէ թագտիմ օլունան մուխթիրէ տիր։

Լիվերբուլ Թիճարէթ Օտասը՝ Ինկիլթերրա իլէ Թուրքիա պէյնէտէ ճարի օլան Թիճարէթտէ Լիվերբուլ լիմանընընն բէք պէօյիւք մէնֆէյի պուլունտուղընը զաթը ասլընէլէրինէ պէհան իտէր։ Պիր վագիտան պէրու իշպու Թիճարէթի՝ գապէյէթի օլտուղը վէճէյլէ խայլի թէրագգի վէ թէվէսսիւ իտէճէք եէրտէ, ինգըրազա եիւզ թութմագտա տըր։

Պիզիմ Թիւրքիա իլէ օլան Թիճարէթիմիզին էսպապը ինգըրազընը էյիճէ անլամագ վէ իշպու Թիճարէթին թէվէսսիւ վէ թէրագգիսինէ սէքթէ իլրաս իտէն մանիֆաարընն նէ կիպի շէյլէր օլտըղընը քէշֆ իթմէք իւզրէ իճրաի թահգիգաթա միւպաշարէթի իտուպ, իշպու թահգիգաթմըզտա տա Թիւրքիատա վէքիլլերի պուլունան Լիվերբուլ Թիճճարանընն մուավէնէթինէ մաղհար օլտուք։

Պիզ պաշլըճա Օսմանլը կէօմրիւքլերինին նէ սուրէթլէ իտարէ օլունտըգլարընը, վէ Թիճճարան թարաֆընտան վագը օլան շիքայաթա կէօմրիւք իտարէսի թարաֆընտան նէ տէրէճէ էհէմմիյէթ վէրիլմիկինի, եանի մէմալիքը Օսմանիյէտէ էմթանընն թահմիլ վէ թախլիյէսի իչիւն տէպպօյլար վէ իսքէլէլէր վէ սեֆայինին թամիրի իչիւն պօէ (ուռկագ թէրսանէ) մէվճուտ օլուպ օլմատըղընը, վէ էմթանընն նէ սուրէթլէ թարթըլըպ մուահէնէ օլունտըղընը, վէ թարիֆատա օլմայան էմթաա նէ սուրէթլէ թախմին իտիլպ կէօմրիւք ալընտըղընը, վէ էլճասըլ Թիճարէթին տիւշար օլտուղտանընալէրին վէ պու մանիալէրի տէֆ իթմէք իչիւն իթթիհազ օլունան թէտապիրին նէյէրտէն իսպարէթ իտուկինի թահգիգ իթմիշկ տիր։

Պու պապտէ Տէրսաատէթտէն, Պէյրութտան, Իզմիրտէն, Սէլանիքտէն վէ Ադանատան ալընան ճէվապլար՝ գաթի վէ աչգ օլուպ, եէքտիկերինէ տէ մութապէգրընը։

Մէկգիւր ճէվապլարա կէօրէ, մէմալիքը Օսմանիյէնին կէօմրիւքլէր իտարէսի բէք նագրս օլուպ, պու խուսուս մէգգիւր ճէվապլարտա վուգուսաթլա իսպաթ օլունմագտա տըր։

Խուսուսիյլէ Տէրսաատէթ կէօմրիւք իտարէսի՝ էօյլէ պիր պէօյիւք մէրքէզը թիճարէթէ (ըՍամպոլ) միւնասիպ պիր հալտէ կէօրիւնմէտիկի կիպի, շիմոիքի իհթիյաճաթը թիւճարիյէյէ տէ միգտարը քիփայէտ իճապէթ իմմէմէքտէ տիր։

Տէրսաատէթ լիմանընտա սէֆարը թիւճարիյէնին թէվագուքի բուսուսը հատտէն գիյատէ օլուպ, սէֆարը մէգգիւրէնին եանայմասը իչիւն իսէ ըրխթըմ եօգ տըր։ Պիր հէյէթը զաղրթաի բուսուսիյէ օլմատըղը միսիլու մէմուրինճէ տէ չէտիա պիր տըգգաթ ու նէզարէթ (գոնթրոլ) օլմատըղընտան, հիյլէ սուրէթը մաթլուպէտ մէն իտիրէմէյօր։ . . . . . .

Էլհասըլ կէօմրիւք մուամէլաթը՝ թիճարէթէ մուգիրը վէ Օսմանլը խաղինէսինէ մուճիրը ֆէլաքէթ օլաճագ պիր թէէնին վէ պէթաէթլէ իճրա օլընմագտա տըր։

Թիճճարանընն սըղրլթը վէ շիքայէթլերի միթէասիտա օլուպ, պունըարին նագարը տըգգաթա ալընըշը տահի թէէխիսրաթա թէասիֆ իթմէքտէ, վէ օ գատտար ագչէ սարֆընա վէ վագթ զայ իթմէկէ հաճէթ կէօսթէրմէքտէ տիր քի, Թիճճարան՝ եէնիտէն վագթ զայպ վէ ագչէ սարֆ իթմէքտէն իսէ, շիքայէթլերինտէն վաղ կէչմէյի միւրէճճահ թուտույօրլար։

Նէ էմմա իչիւն տէպպօյ, նէ մախսուսի իսքէլէլէր վէ նէ տահի էմթանընն գօյաճա գարայա չըգարըլմասը իչիւն ալէթլէր եօգ տըր։ Թիւրքիատա պիւթիւն պու շէյլերին էքսիրլիյի՝ գաչագճըլարը գօլլամագ իչիւն կէօմրիւյիւն տէնիղ իւզերինտէքի տիտպան հէյէթինին քիֆայէթսիզլինէ իլավէ օլունճա, Թիճճարէթ զարար վէրիր վէ անընը ինգըրազընը մուճիպ օլուր։

Պու պապտէ Թարաֆըմզդա վերիլէն պիլճիմէ թաֆսիլաթ սահհ վէ մէվզուգ մալիմաթ իւզերինէ պինա օլունմուշ տըր։

Նէ Սթամպօլտա, նէ Պէյրութտա, նէ Իզմիրտէ վէ նէ տահի Սէլանիքտէ կէմիլերի թամիր իչիւն թէրսանէլէր (ֆոֆ) պուլունմագտա տըր։ Անճագ Տէրսաատէթտէ հիւբիմէթ ահտ թէրսանէլէր պուլունուպ, պունլար մէշղուլ օլմատըգլարը զէման բէք գիյատէ լիազում՝ հըսս օլունուր իսէ, պէյրի անլէրտէն իսթիֆատէ օլունապիլիր։ Պու հալտէ թամիրէ միւհթաճ օլան թիճճար սէֆինէլերի՝ օ թէրսանէլէրտէն պիրինին պօշ օլմասընա պէքլէմեէ մէճպուր տըրլար։ Պունտան մատտա մէգգիւր թէրսանէտէ պիր սէֆինէ թամիր իթտիրմէք իչիւն քիւլլիյէթի պիր մէպլաղ թէէտիյէ իթմէք լազըմ կէլիր։ . . . . . .

Էմթաա իչիւն լազըմ կէլէն ումումի տէպպօյլարա կէլինճէ, Սէլանիք վէ Իզմիրտէ միւթէասիտա վասի տէպպօյլար մէվճուտ օլտուղունտան, պու իրի չէհիր միւսթէնա օլարագ Թիւրքիանընն տիկէր պիլճիմէ մէմալիքինտէ թիճճարլարա խայլի սուհուլէթ վէրէն վէ լիւզումի խայլիտէն խայլի հըսս օլունան տէպպօյլարտան ասլա պուլունմամագտա տըր։ Պու ույկունսըզլըղընն էօնիւնիւ ալմագ իչիւն թիճճարլար՝ կէրէք քէնտի իշլէրինէ գուլլանմագ վէ կէրէք տիկէր թիճճարանա քիրայա վերմէք իւզրէ պու կիպի տէպպօյլար ինչա իթտիրմէյէ մէճպուր տըրլար։

Օսմանլը կէօմրիւքլէրինտէ թարթը վէ էօյլիւ իչիւն մախսուսի ալաթ վէ մանքինալար եօգ տըր. այրըլըղընն մըղտարը՝ էսքի Բօմա թէրազիսիյլէ (եանի գանթար) անլաշըլըր։ Էկէր պիր գանթար էրվէրմէզ իսէ, էմթանընն թարթըլընա միսալի կէլմէք իւզրէ տիկէր պիր գանթար տահա արթըրըլըր։ Միւքէմմէլ թարթը մանքինալարընն իշպու ֆըդանը՝ էսքի ատէթի էլտէն պրագմատ Թամպօլ) միւնասիպ պիր հալտէ կէօրիւնմէտիկի կիպի, շիմոիքի իհթիյաճաթը թիւճարիյէյէ տէ միգտարը քիփայէտ իճապէթ իմմէմէքտէ տիր։

Տէրսաատէթ լիմանընտա սէֆարը թիւճարիյէնին թէվագուքի բուսուսը հատտէն գիյատէ օլուպ, սէֆարը մէգգիւրէնին եանայմասը իչիւն իսէ ըրխթըմ եօգ տըր։ Պիր հէյէթը զաղրթաի բուսուսիյէ օլմատըղը միսիլու մէմուրինճէ տէ չէտիա պիր տըգգաթ ու նէզարէթ (գոնթրոլ) օլմատըղընտան, հիյլէ սուրէթը մաթլուպէտ մէն իտիրէմէյօր։ . . . . . .

Էլհասըլ կէօմրիւք մուամէլաթը՝ թիճարէթէ մուգիրը վէ Օսմանլը խաղինէսինէ մուճիրը ֆէլաքէթ օլաճագ պիր թէէնին վէ պէթաէթլէ իճրա օլընմագտա տըր։

Թիճճարանընն սըղրլթը վէ շիքայէթլերի միթէասիտա օլուպ, պունըարին նագարը տըգգաթա ալընըշը տահի թէէխիսրաթա թէասիֆ իթմէքտէ, վէ օ գատտար ագչէ սարֆընա վէ վագթ զայ իթմէկէ հաճէթ կէօսթէրմէքտէ տիր քի, Թիճճարան՝ եէնիտէն վագթ զայպ վէ ագչէ սարֆ իթմէքտէն իսէ, շիքայէթլերինտէն վաղ կէչմէյի միւրէճճահ թուտույօրլար։

Նէ էմմա իչիւն լազըմ կէլէն ումումի տէպպօյլարա կէլինճէ, Սէլանիք վէ Իզմիրտէ միւթէասիտա վասի տէպպօյլար մէվճուտ օլտուղունտան, պու իրի չէհիր միւսթէնա օլարագ Թիւրքիանընն տիկէր պիլճիմէ մէմալիքինտէ թիճճարլարա խայլի սուհուլէթ վէրէն վէ լիւզումի խայլիտէն խայլի հըսս օլունան տէպպօյլարտան ասլա պուլունմամագտա տըր։ Պու ույկունսըզլըղընն էօնիւնիւ ալմագ իչիւն թիճճարլար՝ կէրէք քէնտի իշլէրինէ գուլլանմագ վէ կէրէք տիկէր թիճճարանա քիրայա վերմէք իւզրէ պու կիպի տէպպօյլար ինչա իթտիրմէյէ մէճպուր տըրլար։

Օսմանլը կէօմրիւքլէրինտէ թարթը վէ էօյլիւ իչիւն մախսուսի ալաթ վէ մանքինալար եօգ տըր. այրըլըղընն մըղտարը՝ էսքի Բօմա թէրազիսիյլէ (եանի գանթար) անլաշըլըր։ Էկէր պիր գանթար էրվէրմէզ իսէ, էմթանընն թարթըլընա միսալի կէլմէք իւզրէ տիկէր պիր գանթար տահա արթըրըլըր։ Միւքէմմէլ թարթը մանքինալարընն իշպու ֆըդանը՝ էսքի ատէթի էլտէն պրագմատ էֆֆէքտարընտան նէյէթ իտուպ, իշթէ պու էֆֆէքտարա մէպնի էմմա տա պուրսար մանքինաբլա եիւբլէտիրլիգ պօշալթըրտագ եէրտէ, պու ամէլիյաթի համալար վատէթասըլա իճրա օլունուր։

Իսխալ օլունան վէ թարիֆաբարտա զիքրի պուլունմայան էմթաայա կէլինճէ, կէօմրիւք մուխամինլերի իլէ իսխալ իտէն թիճճարլար պէյնինտէ պու պապտէ խուսուսի պիր թէավիյէ վուգու պուլուր։ Պու խուսուսատտա տայիմա մալ սահիպլինէ միւսաիտ սուրէթտէ էմթանընն ֆիյաթը թախմին օլունուր։ Մուխամինն իլէ թիճճար արասընտա էօյլէ պիր թէավիյէ վուգու պուլմայընա, էմթաայա պրը վէ քէյֆէյմայէշա պիր ֆիյաթ գօնըլըը վէ թիճճար տա պունա գաթլանմագա մէճպուր տըր։

Պու ույղունսըզլըղընն սէպէպի չու տըր քի, մուխամինլեր ֆիյաթընը թահմին իտէճէքլերի էմթանընն գլյմէթը հագգըլյէ վէ թիճճարիյէսինին պիլմէզլեր։

Պու հալին էօնիւնիւ ամագ իչիւն թէքլիֆ օլունան թէտապիրէ կէլինճէ, թէտապիրը մէգքիւրէ՝ գօմիթէյնին մէլֆուֆէն թարաֆընընգա արդ իթտիկի բարթրթ օյտ մէրպուտ պուլունտընընան, պունա ինկիլթերրա հիւբիմէթինին աթֆը նապարը տըգգաթա էյլէմէսինի ըէճա իտէրիզ։

Լիվերբուլ Թիճճարէթ Օտասը
Սէր ֆէ-Ռիչարտ Ռիչարտ
ՈՒԻԼԵԲՄ ՊԼՈՒԴ ՈՒԻԼԵԲՄ Պ. ՖՕՐՈՒԴ
(Ֆոր)

—

Բիւսթէմ բաշա հագրէթլերինին միւտտէթը մէմուրիյէթինին խիթամընտա ճէպէլը Լիվանան միւթէասարրֆընընն թաեէնի իչիւն սէֆիրլերին Պալը Այիյէ իճթիմա իտէճէքլերի կիւն հէնուզ թաեէնի օլընմամըշ տըր։

Զանն օլունըզընա կէօրէ, պու պապտէ պիր սուրէթը իթիֆաք հուսուլի իչիւն տիրլօմասի բէրտէսի ալթընտա միւզաքերէլեր ճէրէյան իթմէքտէ տիր։

—

Պերլին տէվայիրը տիրլօմաթիգրյէսինտէ զանն օլունտուղունա կէօրէ, ինկիլթերրա՝ լօրտ կրանվիլին նօթասը հագգընտա էճնէպի սիֆէրասը պէյնինտէ վուգու պուլան միւազաթլարտան տէրճէճի նէհայէտէ խօշնուտ օլմուշ օլտուղունտան, մէսէլէնին թէֆերրուաթընճա պիրինճի նօթատա զիքր օլունմամըշ օլան պաղը խուսուսաթը զամմ ու իլավէ իթմէք իւզրէ եէնի պիր նօթա տախի հաղրըլամագտա տըր։

Կէօրիւնիյտէ սէվդէթլեր՝ մէգքիւր ինկիլիզ նօթասընը ալաղ իտէր իթմէգ պիր մէրթաֆտա իւլ մէալ նօթա իլէ ճէվապ վերմէյէ պէյնէրինտէ իթթիլաֆ հասըլ իթմիշլեր տիր։

—

Շգօտրատան եազըլտըղընա կէօրէ, Արնավուտլար Գուրլիգօ նամ մահալտէ պիր մէճլիս ագտ իտէրէք Գարատաղլըլարդն Արնավուտլուղա կիրտիքլերինտէ սօն տերճէճէյէ գատտար մուգավէմէթ իթմէյէ գարար վէրմիշլեր տիր։

—

Վօյօ իլէ Լարիսա տէմիր եօլ խաթթընը Սէլանիք վէ Միթրովիցայա պիրլէշտիրմէք իւզրէ Օսմանլը արագիսինտէ լաղրմ կէլէն քէշֆիյաթը իճրա իթմէքերի իչիւն Պալը Այինին Եունան հիւբիմէթի խրամէթինտէ միւսթախտէմ օլան պաղը Ֆրանսըզ միւհէնտիսլերինէ մէհէզունիյէթ վէրմիշ օլտուղունա տահր կէչէնտէ զուհուր իտէն պիր հալատիս թէքրլիպ օլունույօր։

Պու պապտէ այընան մալիմաթը մախսուսէտէն անլաշըլըրընա կէօրէ, Աթինա գազէթէսը Պալը Այիտէն պէօյլէ պիր միւսաատէ իսթէմիշ իսէ տէ, հիւբիմէթը Ոէնկէ, Նաֆիա նէզարէթինէ հէվալէ օլունմուշ օրան մէսէլէի մէգքիւրէ հագգընտա նէզարէթը միւշարիւյհանընն ըէյինի արմարդա հիշ պիր գաթի գարար վէրմէմէյէճէք տիր։

(Տախիյէյէ հավաքումը էջ 2-ի ներքևի դիտողությունը։)

ԹԷԼԷԿՐԱՖ

Ազատ Հավաքագրումը Բարձրագույն Խորհրդարանը Բեռլին օրուան Թելեգրագիրը։

Սոֆիա 26 փետր.

Պուլկարիսթան բրէնսի թարաֆընտան իյրատ օլունան պիր նուսխագը միւթէագրպէն պու կիւն միլլէթ մէճլիսի թարիխ իթմիշտիր։

Իսբէնտերիյէ 26 փետր.

Մըսրը հիւբիմէթի՝ 200 լիրատան աշագը օրան պիր ճիմէմէ միւթալէպաթ վէ թագվիմաթընն տերհալ թէէմիյէսի հագգընտա հէնուզ հիչ պիր գարար վէրմէմիշ տիր։

Գան (Ֆրանսատա) 26 փետր.

Մ. Կլատսթընն պու կիւն Լօնդրայա միւթէմէճճիհէն պուրատան հարէքէթի իթմիշ տիր։

Լօնդրա 27 փետր.

Գահիրէտէն Տէյլի Նէ-ուէ չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Սուսանտաքի եաանոցը բէյղամպէր՝ թէլէքմիշ Գօրսօֆանը իշղալ իտէրէք խարթում իլէ Տօնկօլա իւզերինէ եիւրիյօր։

Ինկիլիզ հիւբիմէթի՝ իրլանտատաքի Ինվերնեսանի «մաղուսիյէթի զայրը գապալ» նամը լրա թէչէքիլ իթմիշ օլան ճէմիյէթը ֆէսատկէ սէրքէրտէլերինտէն պիրի պուլունան Շերիտանը թէսլիմ իթմէսինի Մ. Ճթէմէսի Ամերիկա հիւբիմէթինտէն թալեպ իթմիշ տիր։

Ատէնա Ոէ-Ոէր

Լօնդրա 26 փետր.

Գօնֆէրանսընն ճումատա երթէսի կիւնի իճթիմընտա, Բուսիա տէվլէթի՝ Թուռանընն Բիլիօս պօղղընտաքի գօնդրօլնա տահր թէքլիֆաթը գաթիյէ վէ քեամիլէսինի պէյան էյլէմիշտիր։

Կազէթալարընն գավլինճէ, Ֆըրանսա գօմիսէրի Մ. Պարէրին լայէհասընա մուվաֆագաթ օլունմագ չարթը, Բուսիա մէթալիպի Ասթրիա թարաֆընտան գապուլ իտիլմիշ տիր։

Տիւէլը սարէ տախի՝ Գալատա ճէրէյան իտէն միզգաբէրաթա էսասէն թասդիգ իթտիքլերի Մ. Պարէր լայէհասընա մուվաֆագաթլարընը թէքրար պէյան էյլէմիշէր տիր։ Չու գատտար քի Ինկիլթերրա վէ Ֆրանսա տէվլէթլերի թարաֆընտան մէգքիւր լայէհատա պաղը թասդիքի թէքլիֆ օլունմուշ, վէ Բուսիա տախի օլ պապտէ մուխալէֆէթ էքսմէմիշ տիր։ Շիմոիքի պիր գարարը գաթի վերիլմէմիշտէն, չարչէնպիհ կիւնիւ միւգաքերէյէ տէվամ օլունաճագ տըր։

Լօնդրա 26 փետր.

Սանդրոբ կազէթասը՝ պու սապահ չըգան նիսխէսինտէ, Աւսթրիա վէ Բուսիա տէվլէթլերի պէյնինտէ մէվճուտ օլան մուվաֆագաթա նազարէն գօնֆէրանսընն վերտիկի գարարլարա մուխալէֆէթ իթմէմէսինի Բումանիա հիւքիմէթինէ թավսիյէ էյլէմիշտիր։

Տիկէր կազէթալար՝ մէսէլէնին իպլիթտաի զուհուրինտէ Բումանիանին Աւսթրիա իլէ մուվաֆագաթ իթմէմէսինէ պէյանը թէէսսիֆ իտէրէք, Բումանիանին տուէլը սարէ իլէ միւսավաթ իւզրէ գօնֆէրանսա գապուլի Աւսթրիա թարաֆընտան մուգատտամա թէքլիֆ օլունըզընը իսթար էյլէմիշէր տիր։

Լօնդրա 26 փետր.

Դէնէրալ Կօրտօն բաշանին Սուսանա ավէթթ իտէճէկի էքսէր կազէթալարտա մէվսուգէն պէհան օլունույօր։

Ալէմանիա պահրիյէ նէզարէթինին էմրի իւզրէ Ֆրէդ լիմանընտա Հադրնտա միւհիմմ թօբբիլ թալիմլերի իճրա օլունաճագընը Պէրլինտէն քէշիտ օլունան պիր թէլէկրաֆ ըիվայէթ իտէէօր։

Բուսիա իմբէրաթօրընը՝ թաճթագրնմա բէսմի միւնասէպէթիյլէ, գանունը էասի ուսուլինէ մուվաֆիգ ըսլահաթ իրան իթմէք նիյէթինէ օլարընը տահր օլան բիվայէթլէր՝ Բէթէրսպուրգտան վիրուա իտէն խապէրլէրտէ թէքրիպ օլունրը, անճագ տահի ճինայէթլէրտէն տօլայը մէվգուֆ պուլունան պիր խայլի էշխասընն աֆվ օլունաճագլարը զանն օլունույօր։

ԱԶԳԱՑԻՆ

Պու կիւն Բաթրիգխանէտէ պէր միւթատ խաան ժողով իճթիմաը իչիւն տիւնքի կիւն Բաթրիգ Ամեն. Տ. Տ. Ներսէս Սրբազան Հաղրէթլերի թարաֆընտան վարչուԹիւն ազալարընա տավէթնամէլեր կիմ մէջ տիր։

—

Իչիթտիկիմիզէ կէօրէ կէլէճէք ճումատա կիւնիւ Միլլէթ մէճլիսը ումումիսի իճթիմա իտէճէք տիր։

—

Խասքէօյտէ վագը Գալֆաեան Որբանոցին միւտիր վէ սահկպանի Սրբուհի մայրապետին՝ մէքթէպը մէգքիւր չակերտանը թարաֆընտան իչէնիլէն պաղը էլ հիւնէրլէրինի Մապէկինը Հիւմայունա արդ ու թագտիմ իթտիկինի, վէ զաթը հազրէթը Շէհրիյարի թարաֆընտան գարինը գապալ պուլրուլաքընը պունտան ագտէմ եազմըշ իտի։

Տիւնքի կիւն սէրքեաթիպը հազրէթը Շէհրիյարի Բիզա բաշա հազրէթլերինին իմզասը իլէ Բաթրիգխանէտէ պիր Թէդքերէ վիրուա իտիւ, պունտա զաթը հազրէթը Բատրիարհի թարաֆընտան մէգքիւր էլ հիւնէրլերինէ միւքեաֆաթէն 300 լիրա իհսանը Շահանէ վագը օլուղու Բաթրիգ Ամեն. Տ. Տ. Ներսէս Սրբազան հազրէթլերինէ իչաբ իտիլմիշ օլմաղա, իշպու էլթաֆը պենիհայէի Շահանէտէն տօլայը Բաթրիգը միշարիլէյհ հազրէթլերի՝ կէրէք քէնտի վէ կէրէք Սրբուհի մայրապետ թարաֆընտան խաբիրատ հազրէթը Շէհրիյարիյէ տրզը շիքրանյէթ ու մահմիտէթ էյլէմիշ, վէ թէզկիրը էօմր ու իգպալը Շէհրինշահիլերի իչիւն տուալէր օգուտմուշղըր։

Ամիսկի մէգքիւրէ Որբանոցա թէսիմ օլունմագ իւզրէ Մապէկինը Հիւմայուն տէօրտունճի քեաթիպի մարիֆէթիյլէ Բաթրիգ Սրբազան հազրէթլերինէ թէվտի օլունմուշ տըր։

—

Միլլէթիմիզ թիւճճարանը միւթէպէրանընտան Կիւլպէնկեան Սերովբէ էֆէնին մախսուսմ Պարիկ էֆէնին ագտը իրտիվաճընը տիւնքի նիսխէսմիզտէ պէր թաֆսիլ պէյան իթմիշ իտի։

Էֆէնտիի մումայէյհ իչպու միւնասէպէթլէ Ս. Փրկիչ խասթախանէսինտէ 650յի միւթէճավուզ պիվայէկեանը տախի պիր տերէճէյէ գատտար քէնտի մէսէրբէթ ու իպթիհաճընա միւշթէրէք դըրմագ վէ թէսէլլի էյլէմէք իւզրէ միւբէմմել պիր թամամ վերմիշ վէ 30 լիրա տախի իանէ էյլէմիշ տիր։

—

Տէրսաատէթտէ պիր Վարժապետանոց վէ եա պիր Կեդրոնական Բարձրագույն վարժարան թէէսիսինէ տահր պիր լայէհա թանդիմկլէ Ազգ. Վարչութիւնա թագտիմինէ տիւն իհթիմա իտէն Ուսումն. խորհուրդ գարար վէրմիշ տիր։

—

Տէֆթարլէ իլան օլունտուղու վէճէյլէ Միացեալ Ընկերութիւնա իանէ իչիւն իթտաընա գարար վէսիյէն վէ Ֆրանսա սէֆիրը քէպիրի Մարքի տը Նօայլ հազրէթլերինին թահթը հըմայէսինէ վագ օլունան պէօյիւք պալօ եարընքի բէնճէնպիհ ագշամընը Պէյօղլունտա վէրտի թէաթրօնտա իճրա օլունաճագը մալիմ օլուպ, անճագ մէսրիֆ մագսէտը խայրընա գարայ թանզիմ օլունան մէգքիւր չէնկլի խաթրրա կէթիրմէք իչիւն պու կիւն տախի պու գատտար օրուն իլան իթմէյէ միւասրէթի իտէր, վէ պու թէչէպպիսէ զէվթը համիյէթ քէսրան վէ մէսրիֆրէր-վերան թարաֆընտան եարընն ագշամ մալի կէօրիւմմիզ պիր սուրէթտէ իճրան թէչէվվագ իտիլէճէկինի դավիէն մէմուլ իյլերիզ։

—

ԴՊՐՈՅԱՍԷՐ ՏԻՆՆԱՆՑ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Մեծապատիւ տէր խմբագրապետ Թէրջիմանը էֆէնտի պատուական լրագրոյ,

Տէր,

Խնդրեմք ներկայիս որ հաճիք Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան հետևեալ ազգէր հրատարակել Ձեր պատուական թերթին միջոցաւ ի տեղեկութիւն ընկերուհեաց։

Դպրոցասէր Տիկնանց ընկերութեան ընդհ. ժողովը տեղի պիտի ունենայ յառաջիկայ շաբաթ փետրվար 19/3 ի ժամ 7 Օրթաքէյ Տերէ-Պաշը ընկերութեանս վարժարանը։

Կը խնդրուի ամենուհի ընկերուհիներէն որ իրենց անհրաժեշտ ներկայութեամբ ազգասիրական պարտականութիւնին կատարել բարեհաճին։

Ատենադպիր Ատենապետ
Վ. Գ. Թորոսեան Ն. Վահանեան

1. Ընթերցումն նախորդ նստատեանագրութեան
2. Դիւանական թղթակցութիւնք
3. Եռամսեայ համարատուութիւն կեդր. գործ. ժողովոյ
4. Ելք հանգանակութեան
5. Առաջարկութիւնք ընկերուհեաց։

ՏԷՐՍԱԱՏԷԹ
ԹՐԱՄՎԱԾ ՇԻՐԲԻԹԻ
ԻԼԱՆ

Մէճլիսը իտարէնին գարարը մուճիպլինճէ, հիսսէտարան մէճլիսը ումումիսի՝ շիքէթը մէգքիւրէնին մէրքէզի պուլունան Գալաթատա Բէրշէմպէ բազարընտա Սաաթճըլար խանընտա կէլէճէք մարտ 16/28ում էօյլէնէն սօնրա սատի 2ում պէրմիթատա իճթիմատ տավէթ օլունուր։

Օն հիսսէյէ (ազսիօն) մալիք օլուպ մէճլիսը մէգքիւրտէ հազըր պուլունմագ իսթէյէն հիսսէտարան էֆէնտիլէր՝ իճթիմա վուգու պուլմայտան 10 կիւն էվվէլ թահվիլէրինի շիրքէթը մէգքիւրէ սանդրըգընա թէսլիմ իտէճէճլէր, վէ մէմալիքը էճնէպիլյէտէ պուլունան հիսսէտարան տախի (նիրամնամէի մախսուսընէն 37ինճի մատտէսինէ թէվֆիգէն) Բարիզտէ Լաֆայէթ սոգաղընտա 31 նիսմէրօյը ի. Գամանօ վէ գումճանիասընա թէսլիմ էյլէյէճէքլեր տիր։

Մէճլիսը ումումինին միւգաքէրէ իտէճէկկի մէսաիլ պէր վէճհը աթթի տիր։

1. 1882 սէնէսինին դեկտ. 31ինտէ գաբատըլան հիսսալար վէ պիլանչօլար վէ տէֆթէրլերին թաստիգի.
2. Թէմէթթիւաթ սալտոսընին «էշեա թամիրի թախսիսաթընա» զամմ օլունմագ իւզրէ մէճլիսը իտարէնին արդ իթտիկի պիր թէքլիֆինին թաստիգի.
3. Գալաթա իլէ Պէյօղլու վէ Շիշլի արասընտաքի խանթերին իքմալի իչիւն լազըմ կէլէն մէպլաղըն սալտոսը.
4. Նիզամնամէնին 18 վէ 20ինճի մատտէլերինէ թէվֆիգէն, միւտտէթը մէմուրիյէթլերի խիթամ պուլուպ չըգաճագ օլան մէճլիսը իտարէնին իբի ագասը եէրինէ տիկէրլերինին թայինի։

Մէ-ռէրը ---
Ա. Թրիվէլ

Տէրսաատէթ 27 փետր 1881

ԱՀԱՎԱԼԸ ՆԱՖԻՍԱ

(Տեսէ՛ Նոյեմբերի թիւը)

Շեմանյէ տէկին իշան պույրըլան Ումուրը Նաֆիա իմթիյազաթնտա, կէօղէ չարբաճաղ տէրէճէտ ճէսիմ պիր ամէլյաթ իմթիյազը պուլունմամշ օլմասը, իբի սէպէպլէրանէն հուսուլէ կէլմիշ օլապիլիր։

1. Ցէվէլթմէն, պէօյիւք պիր իմթիյազ իշան իթմէք իսթէմէմիշ օլմասընտան։

2. Պէօյիւք պիր իմթիյազ թաէպ իսէճէք ՝պէօյիւք սէրմայէտարանընը պուլունմամասընտան։

Վէ մատամ քի իլք սէպէպի խաթր ու խէյալընը մղեան կէչիրմէքլիյի պիլէ, պիր խէթայի ազիմատտ իսէճէյիմիզտէ զէրբէ գատար շիւպհէ ճայիզ օլմազ, իսմի, պիհագզը, եաբընը իքրինճի սէպէպի գապուլ իսէճէյիր։

Ֆոնտալարընը պաշնա կէլէն զարուրի ֆէլաքէթ, գթլըզ, չէքիրկէ, պէտապանթ վէ ատէշէթի պիր մուհարէպէ, անը սենէլէր իլէ տեվամ իսէն սուզ մուհարեպէնին նեթիճէլերի վէ զայրիհիմ վէ զայրիհիմ, զաթէն պիր ալթուն մատէնի օլմայան միլքիմիզին նագտ սերվէթինի գուրսթմայա քեռֆի իսթէր։

Ֆոնտուն իւզերինէ, զաթէն բէք ճէսիմ պիր հալտէ պուլունմայան մահսուլ վարիտաթըմզը, մէսէլա եարազ, աֆիոն վէ սարիէնին գըյմէթի տէ նըսֆընտան տահա աշաղը ինմիշ օլմասը, վէ թէսալիտտա Բում գենշլարըմզը պիղտէն զիյատ զայրեթ կէօսթէրբէք ճէսիմ ամէլյաթը Նաֆիսա, վարօր, վէ պանգա շիրքեթլերի թէնսիսինէ տիւշմէլերի իլէ, պաղը սերմայէտարանըմզը տախի քէնտի թարաֆլարընա ճէլպ իյէմիշ օլաբգլարը սահիհիյի տէ իլավէ գըլընթգատ, պունլար, միլքիմիզտէ ումուրը Նաֆիսա տարը պէօյիւք ամէլիյաթլար իճրասընա նէ՝ տէրէճէտ թէհամիւլիմիզ գալմըշ օլաուշնու մաթէմաթիք հիսապը տօպրուլուզու իլէ աշիքեար սուրէթտէ պէյան իյէմէյէ քեռֆի սայլըրըլար։

Սէնէ պէ սէնէ, իիրաճաթըմըզդան դիյատ իսթիսալաթըմըզ զարուրի օլուպ, միլքիմիզտէն տիշարը չզդան ալթունուն պէյրի նըսֆը պիրէ իչէրի կիրմէտիկինտէն, կիւն պէ կիւն, նագտ սերվէթիմիզին տահա զիյատ թէնեղղուլ պուլունմագտա օլմասը տապաղա։

Պու հալտէ, մէվզումզըն մուհաֆազասը իչիւն լազըմ կէլէն միլվաղէնէյի սերվէթի հուսուլէ կէթիրէճէք վասըթալարը, պունէֆս քէնտի գուվվէյի նագտիմիզ իլէ հուսուլէ կէթիրէպիլմէմիզ իհթիմալի նէ՞րէտէ գալմըշ օլուր։

Էկէր պու պէտապանթ հալիմիզ թամիրի միւմքին պիր ֆէլաքէթ իսէ, սահիհիլիք կիւնէշինէ գարշը կէօրիմիզլիւ դարայարագ քէնտիմիզի ալտաթըպ, հէնուզ մէյտան պուլունմագտա իլքէն անըն սելամէթ չարէսինէ չալըշմամագ։ Լազըմզը, պէտապանթլըզըն պէտապանթլըզը օլապիլիր · ասըլ ֆէլաքէթ օ օլապիլիր։

Շիմտի, սելամէթ չարէսի, էճէնէպլինին սերմայէ մուավէնէթի տիր։

Վէ հաթթա էյլէ զանն իսէրիզ քի, չիմտիյէ տէկին իշան պույրուլան ումուրը Նաֆիա իմթիյազաթնտան պագըլարընա նակլ օլան վաթանտաշլարըմզը տախի, տերիւհէ իթմիշ օլարգլարը վաղիֆէլերինին իճրասը իչիւն, եէնէ իւմիտլերինի էճէնէպլի սերմայէտարանը իւզերինէ վաղ իթմիշ տիրլէր։

Պունու տա պիր թապպիհ նազարը իլէ սեյլէմէյիզ · հաթթա, միլքիմիզին նագտ զայիֆլիյինէ պագմայարագ, էօյլէլերի թարաֆընտան պէօյլէ պիր զայրեթ վէ պէօյլէ պիր ֆայիէյի ումումիյի միճիպ օլաճագ հավէս կէօսթէրիլմէսի, տերէճէյի նիհայէտ մէճմունկէթիմիզի պատի օլսա սէզա մը։ չիւնքի, սայէի թէպաարէվէրիտէ, ինչալահ ումում միլքիմիզին իլերուտէ նայէլ օլաճագը սէատեթի հալինտէ, պու զայրեթին, վէ պու հավէսին, նէ՝ պէօյիւք նեթիճէլեր հուսուլէ կէթիրէճէյինի կէօսթէրմէքտէ տիրլէր։

Ֆագաթ մատամ քի պիզ հալը հազըր իւզերինէ պահս իսէյօրուզ, իլերուսի իչիւն հիսս իթմիյիմիզ բարլագ իմիտլեր իլէ, չիմտիքի հալիմիզին սահիհլիյինի տէ սեթր իթմէյիզ, իճապը իճրասընտա պիր գուսուր իսիլմէմէսինին էլզէմիյէթինի պէէան վէ իգբալ իթմէլիյիզ։

Զիւնքի իլերուսի իչիւն օլան իմիտիմիզ տէ, չիմտիքի թարիգիմիզէ մէրզուութ պուլունճագ տըր։

Պիզ քէնտի քէնտիմիզէ, ուֆագ թէֆէէ հէր նէ ամէլյաթ իճրա իսէպիլիր իսէք, եէնէ անտէ զէրբէ գատար գուսուր իթմէյիզ, պէօյիւք իչէր իչիւն գուսուրէթիմիզ տախիլինտէ հէր նէ քի վար իսէ անը տախի իճրա իսիպ, սօնրայա, նեթիճէսիզ սօնրայա, պիր չէյ պըրագմամըյըզ։

Պու պէօյիւք չէյլէր իչիւն տէ զաթէն տէտիք քի, էճնէպլինին մուավէնէթի օլմազ։ Պիր մուվաֆֆագըյէթ պուլմայըզ։

Պիր քէրրէ էճնէպլինին սերմայէսինէ պէհէմէհալ միւհթաճ պուլունմուզմուզու գապուզ վէ իգբալ իթմիքտէն սօնրա, իլերուտէ անլէրտէն բօլթիգաճա վէ խատրէճէ մաղարրաթլար հուսուլէ կէլմէյէճէք սուրէթտէ, եալընըզ անլն ֆայիտէսինտէն իսթիֆատէ իսէպիմէք էսպաստպընը տուշունմէմիզ լազըմ կէլիր։

Պունուն իչիւն տէ էյլի գանունլար վաղ իտիպ անլէրին իճրասընտա թէքեասիլ իթմէսէք, վէ միլքիմիզտէ բօլթիգաճա էնթրիգալար հավէսինտէ պուլունմայան էճնէպի միլլէթլէրի սերմայէտարանընը ինթիսապ իթմէք լազըմ տըր տէտիք։

Պու գապիլտէն օլանլար տախի ինկիլթէրրա իլէ Ալէմանիա սերմայէտարանը օլապիլիրլեր։

Անճագ ինկիլիզլէրի պագարագ Ալէմանիալըլարընը օլ տերէճէտտէ գօլայլըգլարը վէ հավէսլէրի պուլունմամըշտան, պիզէ մուավէնէթ իսէճէք օլան էհլի սերմայէ, ինկիլիզլեր օլապիլէճէք տըրլեր։

Ինկիլիզ սերմայէսի, նէֆսի ինկիլթէրրա իչիւն օլ գատար չօղ, վէ օլ գատար թաչկէն պիր հալտէ տիր քի, ֆարղա սերվէթինի մէմալիքի էճնէպլիյէտէ գուլլանմագ իչիւն ինկիլիզ միլլէթի գատար մէճմուրլիյէթ թահթընտա պուլունան պիր տիկէր միլլէթ տահա պուլմամըշ գապիլ տէյիլ տիր։

Նէ՞ իչիւն պիզ տախի պու մէճմուրլիյէթտէն իսթիֆատէ իթմէյէլիմ։ Նէ՞ իչիւն քէնտիլէրինի թէչվիզ իթմէյէլիմ։

Պիզտէ էյլէ զանն իտէնլէր պուլունմագտա տըր քի, էկէր ինկիլիզ սերմայէտարանընը միլքիմիզէ սօգար իսէք, սթրիթանընն իչինտէքի էթլերի եէյլպ գապու գլարընը պիզէ թէրք իտէճէքլեր տիր տէյի։

Էկէր պիզէ պէօյլէ պիր չէյ իտէն օլտու իսէ պիզէ, շիւրհէսիզ ինկիլիզ տէյիլ իտի։

Իշթէ ինկիլիզլէրին ինչա էյլէտիքլերի ֆէօսթէնճէ վէ Իզմիր չըմէնտըֆէրլերի մէյտանտա տըրլար։

Միլքիմիզտէ, ռէսմի ֆարիզ ֆիեաթը, սէնէտէ եիւզտէ օն իքի օրտուզու հալտէ, մէզքիր իքի ամէլիյաթ, եիւզ չըմէնտըֆեր իսթիթարը, եիւզտէ պէշ ալթը օլսան թէմեթթիս հուսուլէ կէթիրէպիլտիէ՞ր մի։

Վէ էկէր ինկիլիզլեր օլմասա, սէնէվի եիւզտէ օն իքիտէն էքսիք ֆարիզ թանըմասան էհլի սերվէթիմիզ, եիւզտէ տէօրտէ պէշ ամէլիյաթ, վէ պէշքի տահա էքսիյինէ տէ գանատի իտիպ մէզքիր եօլլարը ինչա իտէճէքլէ՞րմի իտի։

Ֆագաթ ինկիլիզլեր պունա գանատի իթտիլեր, վէ պու գանատի սայէսինտէ, իզմիր վէ ճիվարլարը, մէմալիքիմիզին տիկեր գէթաարընա նիսպէթէն իհտա օլաճագ հալէ կէչմիշ օլաուգլարը կիպի, պունճա սէնէլերտէն պէրու, կէրէք բօլթիգաճա վէ կէրէք իտարէճէ տէ օլ եիւզտէն պիր ինկիլիզ միւգքիլինին զուհուրի տախի իշլեթիլմէմիշ տիր տէյի զանն իտէրիզ։

Վէ էյլէ պիր միւգքիլին զուհուրինէ տէ նէ՞ սեպեզ վար տըր։

Բուտլի գըթամըզտա, Ալսթրիա վէ Ալէմանիա իչիւն չօղ չէյլեր սեյլենեպիլիր։

Քէզլիք Աֆրիգա գըթամըզտա, էրէյիճէ հագգը օլարագ, Ֆրանսա վէ Իթալիա հագգընտա տախի չօղ չէյլեր շիւբհէ օլունապիլիր։

Ֆարզ իտելիմ քի, Անատօլումըզդն Սուրիա գըթասընտա տախի, Ֆրանսանդն կէօզիս պուլունմուշ օլապիլսին։

Ֆագաթ Անատօլումուզդն հա՞նկը գըթասը իչիւն տէնիլէպիլիր քի, ինկիլիզլերին անտէ կէօզլերի վար տըր, վէ չըմէնտըֆերլեր, լիմանլար վէ սայիրէ ինչասը իչիւն գումրանիալար թէշքիլ իտիպ օրալարտաեայըլմալարընտա տախի, բօլթիգաճա վէ իտարէճէ էնթրիգալար նէյէթը խաֆիյէսի մէսթուր պուլունմագտա տըր տէյի։

Ինկիլթէրրա տէվլէթի, տէյիլ պաշգա պիր էֆքեարը խաֆիյէ, իլլա խօտ պէ խօտ մէմալիքի Օսմանիյէնին շու եա պու գըսմընը քէնտիսի զապթ իթմէտիքտէն պաշգա, սայիրլերինէ տախի թըրմամագ էֆքեարը իլէ,սէքսէն սէնէ զարֆընտա իքի տէֆա էվրօբանը էն պէօյիւք տէվլէթլերինէ գարշը մուհարէպէ խիպ գան վէ ալթուն թէլէֆ իթտի։ Եարըմ միլեօն ասքեր թէտարիք իտէն պիր տէվլէթին թէչվիգի իլէ Սիւրիայը չընամըշ օլան Մըսրը օրտուսունու կէրի սիւրտիւ, վէ հէնուզ պիր գաչ սէնէ էվվելլերի, պիթին էվրօբա տէվլէթլերի պիրեր նէյէթ իլէ ուղագտան սէյիրճի օլտուգլարը հալտէ, հիչ տէյիլ իսէ չընանմըշ օլան էեալէթլերիմիզտէն պիր գըսմընը կէրի ալտըրըպ թէքրարէն սանճաղը Օսմանի թահթընա վաղ իյէմէք իչիւն, պիր գաչ միլեօն լիրա սարֆ իթտի, վէ ֆաթիհ Բուսիայը, քէնտի ֆիւթուհաթ թարիքինին նըսֆ եէրինտէ տուրմայա մէճմուր գըլընը։

Ինկիլթէրրա պու ֆէտաքեարլըգընը, մահդա պիրիմ գաշը-մընը վէ կէօզիմիզէ նայիլ օլմընը, եախօտ սըրֆ պիր ֆաղիլէթ իճրասը արզուսընա պուլունտուգու իչիւն տերիհտաէ իթմէտի։

Պու ֆէտաքեարլըգընը մէվգէյի իճրայէ վաղ իթտիրէն պիր բօլթիգա զըրու վար իտի։

Եանի մէմալիքի Օսմանիյէեէ, վէ ալէլ խուսուս Անատօլու գըթամընդա, պունէֆս քէնտիսի էլ պիլէ տօգընտրմամագտան պաշգա, տիկերլերինին էլ տօգանարը մալարընա գարշը տախի, էլինտէն կէլէպիլտիյի գատար ուղրաշմագ բօլթիգասը մէճպուրիյէթթեթահթընտա պուլունմագտա իտի։

Վէ պաշգալարը հէր նէ տերլեր իսէ տէսինլեր, պիլ, ինկիլթէրրանդն իշպու բօլթիգասը սայէսինտէ կէօրմիշ օլտուգուզմուզ մէնֆաաթլարը ինքեար իտէմէյիզ։

Ինկիլիզլերին, մէմալիքիմիզին պէհէմէհալ միւհթաճ պուլունտուգու ճէսիմ շըմէնտըֆերլեր, լիմանլար, վէ սաիր պէօյիւք ամէլիաթ թէտարիքի իչիւն կէլիպ իչիմիզէ գարըշմալարընտան, բօլթիգաճա վէ իտարէճէ հիչ պիր միւգքիլի իհթիմալտէն սատ իտէմէճէճէյիմիզ կիպի, պիւսպիւթիւն իչիմիզէ գարըշմալարը իլէ, սաիր պիր պէօյիւք մուհասէնաթ տախի հուսուլէ կէլէճէյինի իւմիտ իտէրիզ։

Եանի պաղըլարընը գօրգուգլարը կիպի, բօլթիգաճա վէ իտարէճէ պիր միւգքիլիմիզէ եօլ աչըմըշ օլմաբգտան պաշգա՝ հաթթա, ինկիլթէրրանընը, մէմալիքի Օսմանիյէեի խարիճի տիւշմէնլերէ գարշը մուհաֆազայա մէճպուրիյէթի, թիճարէթճէ մէնֆաաթլար զօրու իլէ պիր գաթ տահա քէսպը գուվվէթ իթմիշ օլուր։

(Տէվամ)

ՄԻՔԵԱԹԻՊ

Մէպուսանը միլէթէն Ղազարոսեան Քրիստոսասուր էՔնտինին տէրճի գըմընտա կէօնտէրտիի իքի գըթա էվրագ պէրվէճէը աթի այնէն նէչը օլունուր։

Մեծ. Խմբագիր

Կը խնդրեմ առ Կրօն. Ժողովը ուղղեալ այս գրութիւնս Ձեր Պատ. լրագրոյն միջոցաւ հրատարակել բարեհաճեսջիք։

Բ. Ղազարեան

11 Փետր. 1883

Գերապատիւ Սրբազան Հայր, Ատենապետ Ազգ. Կեդր. Վարչութեան Կրօն. սրբազան մեր Ժողովոյ։

Երկու շաբաթ առաջ լրագրաց մէջ գոհութեամբ կարդացի թէ Ազգ. Կեդր. Պատկառելի Կրօնական Ժողովդ իւր մէջէն յատուկ այցելու Մասնախումբ մը ընտրեր և արտաքեր է, որ թաղային և մասնաւոր վարժարանները այցելութիւններ կատարելով՝ տեղեկացնէ Սրբազան մեր Ժողովդիթ՝ անդ բարոյական և կրօնագիտութիւն կը դասաւանուին, և եկեղեցեաց մէջ ալ Հայաստանեայց արարողութիւնները ճշդիւ և միօրինակ կը կատարուին։

Սահմանադրական շրջանի մէջ թեև կոսնընչս 'ի վեր այս առաջին անգամը չէ որ Ազգ. Կրօն. Ժողով մը այսպիսի կենսական խնդրոյ մը կարևորութիւն տալով՝ նկատողութեան առնուլ կը հաճի։ Անցեալին մէջ ալ քանի մը անգամ ասոր տեսական փորձերն տեսնուեցան, բայց տարաբաղդաբար ատոր գործադրութիւնը մինչև ցարդ ամրութեան մէջ է։

Այս անգամ երբ այսպիսի որոշում մը ընթերցայ լրագրոյ մէջ, կրկնակի մխիթարուեցայ, որ այն կարևոր խնդիրը միւսանգամ Պատկառելի Ժողովդ կողմանէ գործոն ձեռնարկութեան մը մղուեր է։

Ուստի չնորհակալութիւն կը յայտնեմ, գիտնալով հանդերձ թէ՝ Ժողովդ մէջ այնպիսի հանրնտիր տարբերութիւններ կան, որոց փարձառութիւնը մեծ յոյսեր կը ներշնչեն ողջամիտ ընթերցողաց թէ՝ այս վերջին անգամուան որոշումը՝ նախընթացներուն պէս՝ ոչ դրական կարգը չպիտի դասուի, մանաւանդ անանկ ժամանակի մը մէջ, ուր ամէն Հայ լաւ համոզուած է թէ՝ առանց կրօնի չիք ազգայնութիւն։

Կրօնի անտարբերութիւնը՝ ազգայնութեան անտարբերութիւնը յարուցանելով ուսանողներն իրենց անտիական հասակէն կը զրկուին այն զգացմանց մշակութենէն, որոնցմով օր մը՝ իրենց եկեղեցւոյն, ազգին և մարդկութեան պակներն ու պարծանքները պիտի ըլլային։

Ով չգիտեր թէ թաղային վարժարաններն այսօր՝ իրենց կից գտնուող եկեղեցւոյն մէջ շրջաբերուած պնակներու հասոյթէն յանուն կրօնի հանգանակեալ գումարներովը կմատակարարուին։

Ուստի ինչո՞ւ համար Սահմանադրութեան շնորհիւ —որ պարտուց և իրաւանց օրէնքն է— մէկ կողմէն պահանջնիս կամ պիտոյներս գոհացուցած ժամանակնիս միւս կողմէն առ Կրօն, առ եկեղեցին ունեցած պարտքերնիս թերանամբ կատարել։

ԷՍՐԱՐԸ ԱՇԳ

ԷՄԻՐԸ

Բ. ԼԻՄՕՆՃԵԱՆ

Դ.

ՖԵՏԱՔԵԱՐ ՊԻՐ ԳԸԶ

(1652 Նոյեմբերուան դէմ)

Տօնա Իզպէլլա, գըբալարը եէրլէրինտէն այալա գալընըրճագ պիր սէմավի կիւլիւմսէյիլէ, շաբգասընը մէրգում պահրիյէ զապիթի էլինտէն գապուլ իթտիկինտէ, վէ Ռեչէ՝՝էրը էրեբիմ էֆենդի տէտիկինտէ, կէրէք մէրգում պահրիյէ զապիթի, վէ կէրէք եիւզպաչը Տօն Վալտէզ, իբիսի տախի Նար կիպի գըզպարար, Ֆագաթ պիրիպիրլէրինինքինի տասանը ատասանընա զըտա պիրէր սթէշ զօրու իլէ գըզպարմըշլար իսի։

Տօն Վալտէզ թէքբարէն սթա պինտիկինտէ, եանընտան կէրի չէքիլմէքտէ օլան պահրիյէ զապիթինէ, եավաչճամըզ չու սէօղէրի սէօղէտի։

«Ինէնէշ պոթարդատան իքի սաաթ սօնրա պուրատա պուլուչալըմ։»

Բաղար սիչամը իսի։ Կիւնէշ պոթարդ, վէ տրասը թամ իքի սաաթ կէչմիկինտէ, այնի չարդա վաղասընը զուհուրա կէլմիյի մահէլլատ, իքի սաէտ մաշալա, վէ ալթը նէֆէր զապրթան պիրիպիրլէրի իլէ պուլուչմագտա իսի։

Մէրգուման զապրթանտան իւչ նէֆէրի, Տօն Վալտէզ իլէ քէնտի իքի նէֆէր չահիտլէրի, վէ տիկեր իւչ նէֆէրլերի տախի, պաէսաէ պիրը օլուանան պահրիյէ զապիթի իլէ քէնտի իքի նէֆէր եէնէ պահրիյէ զապրթանը չահիտլերի իսի։

Իքի բաքիպլէր սալա պիրիպիրլերի իլէ սէօղ պիլէ իթմէյիսլ, եալընըզ թարաֆէյնին չահիտլերի, տուրտուգլարը եէրի մուայէնէ իթտիլէր, վէ մուհաբիրլերի գրըճլարընը էօչտիքլերի հէնկեամտէ, Տօն Վալտէզ իլէ քէնտի բաքիպի, սօյունմայա պաշլասըլար։

Պէչ տագըդա սօնրա, մաշալալարընն չաֆդլարը իլէ, իքի տաէտ չըղլագ գըրճլար բարլամագտա իսի։

Իք չաթըմա պիր օն տագըդա գատար սիւրատա։ Իքի բաքիպլէրին տախի պիլահ գուլլանմագտա օլան մէհարէթլերի միւսաֆի իսի։

Պիր տէ նակէհան իքիսինտէն պիրիսի եէրէ գարանը։

Այագտա գալան պահրիյէ զապիթի իսի։

Տօն Վալտէզին չահիտլերի տէրհալ անընն իւզերինէ տիւշիւպ եէրտէն գալարարար, վէ կէօմէյինին գըզարմըշ օլտուզունու կէօրէրէք տէրհալ կէօյսունիւ աչմայա տամրանտըլար իսէ տէ, իպպպէլլանընն ալէգա էսրի, անլէրի պիր թարաֆա իրթէրէք, թէքբարէն Ֆրըլանըզ պայաղա գալդար։

Ֆրըճճար եէնիտէն բարլամայա պաշլասը, վէ զաթէն քէնտի հէյէհանլարընն զօրունտան գըզարմըշ օլան ալթը առէտ եիւզէր, մաշալալարընն աւլէվերի ըզըզնտան պիր գաթ տահա տէհչէթի պիր գըզարթը քէպ իթմիշլեր իսի։

Պէչ տագըդա սօնրա Եինէ իքի բաքիպլէրտէն պիրիսի, Ֆագաթ պու տէֆա սրթ իսթիս տէվրիլտի։

Տէվրիլտի պիր տահա գալգմամագ իւզրէ։

Եինէ իքի նէֆէր չահիտլեր եէրէ սէրիլէնին իւզերինէ տիւշտիւլեր։

Պու տէֆա խոտատա գօչանլար, էվվելքի չահիտլեր տէյիլ իսիլեր։

Տօն Վալտէզ մէնտիլինի չըգարըլ գըրճճընը սիլտիյի հալտէ, նիմ մաղրուրիյէթ վէ նիմ նէտամէթ նաղարը իլէ, քէնտի բագիպինին եէրէ սէրիլիլ օլան ուղուն վիճուտի իւզերինէ պագը, վէ պիր աղ սօնրա քէնտի իւզերինէ տէ պիր պայկընըզ կէլիպ, քէնտի չահիտլերինին գօլարը իչինէ տվրիլտի։

Պիր չարեէք սօնրա, Գատիչ չէհրինէ տօղրու հարէքէթ իսէն իքի գըթա արտպա կէօրիւնմէքտէ, վէ պու արապալարան պիրիսի տէրունինտէ պիր ճէնազէ պուլունտուզու հալտէ, տիկերինին իչինտէ տախի ճէնազէյէն աչաղը գալմայան պիր պայկընը զապիթ պուլունմագտա իսի։ Պը չարգանընն իքի գուրպանընը։։։

Տօն Վալտէզին գըլըճը, պիչարէ պահրիյէ զապիթինին կէօյսիւնտէն կիրիպ, սըրթընտան տիշարը չգմըշ իսի։

Իզպէլլա, կէրէք մէգքիր տիւէլլօնուն զուգունիւ վէ կէրէք անընն սեպեպինի տույտու վէ իչիթտի իսէ տէ, եալընըզ էօլէնին էօրիսիւնիւ, [illegible] հայաթտա գալանընն տախի էօմրիւնիւ ամըմագտան պաշգա պիր չէյ հիսիլմէյի։

Հաթթա Տօն Վալտէզ իքի այ միւթէմատիէն էօլիմ իլէ բէնչէլէնի նիհայէթ քէնտի գուվվէյի պէտէնիյէսի զալէպէ իթտիկինտէ, վէ խատէլինի հէնկեամընտա կէօսթէրտիկի բէտէրանէ մուհապպէթ վէ տիգգամը իչինպէյանը թէչէքքիր իյլէմէք իւզրէ գօմանտանա իքի միկիթասընը վէրտիկինտէ Տօնա Իզպէլլատան՝ պէօյիւք չէյլեր, պէօյիւք միւքանֆաթլար պէքլիմէքտէն, մէրգումէ զալիմ տիլլեր, եալընըզ «Ինչալահ արթըգ էյիլէշտին Տօն Վալտէզ» տէյի քէնտինէ սիւալ իթմէքլէ իքթիֆա իյլէտի։

Մէրհամէթսիզ գըզ պիլմէզ իսի քի, պու պիկիանահ սիւալի իլէ, պարիյէ զապիթինին գըլըճընտան տահա ֆէնա սուրէթտէ Տօն Վալտէզին տէնէսինի եարալամըշ իսի։

Տօն Վալտէզ, միճէրրէտ պու գըզտա, Սպանիալը գանընն պիր իթիանախէթի օրմագ իւզրէ, սալա ալէգա տէնիլէն տուլուզունու էսէրի պուլունմամասընա գարար վէրտի։ Վէ էկէր մէգքիր գարար քէնտի տաարընա եէթիշմիշ օլմասա, հիտտէթինտէն բաթլայագ իսի։

Նէ՞ գատար եանըշ պիր միւթալիա։։։

Տօնա Իզպէլլա սօն տէրէճէտտէ պիր չիտտէթլի ալէգա աթէշի իսի։ Եանըպ թութուշմագտա, Ֆագաթ պու չէտիտ աթէշ Տօն Վալտէզ իսի։ Եանմագտա տեյիլ իսի։

Տօն Վալտէզին պահրիյէ զապիթի իլէ վուգուզ պուլան տիւէլլօսունտան թամ իքի կիւն սօնրա Բարի Միլրը Գատիչ կէթիրիկիպ, գըզանընն մանտատիսինտէ թէվզիֆի իտիմիշ, վէ արասը անճագ իւչ տէօրթ հարֆտա կէչէրէք, Տօնա Իզպէլլանընն տիրլեր Ինկիլիզ հագգընտա հիտա իյլէտիկի ալէգա աթէշի, ալէվերինի կէօսթէրմէյէ պաչլամըշ իսի։

Նարբ քի տէտիք · կիւզլիքաէ եէթթա պուլունան Սպանիալը գըզ. [illegible] կիլիզմէ լիմանը էրէյիճէ թահսիլ իթմիշ օլտուզունտան, չօգ տէֆա բէտրինին վէ վալիտէսինին եանընտա, քէնտի թասարիքընտան պուլունտուգու իւզրէ կիւլերէք վէ օյնայարագ, Բարի իլէ Ինկիլիզէ գօնուշմագտա իսի։ Վէ Ինկիլիզ տէլիգանը տախի Սպանէօլամը բէք էյի պիլմէմիսինտէն, եէրինտէ տէֆա Իզպէլլա, քէնտի բէտէր վէ վալիտէսի իլէ տէլիգանը մանդպուս [illegible] Ինդիանտանը թէրճէմանլըգ մէմուրիյէթի խիֆա իտէր իսի։

Պիչարէ Տօն Վալտէզ, Իզպէլլանընն ուղրունա պիր առէմ էօլուբիրինի։

Քաղաքակրթեալ տերութիւններն անգամ մեծ կշիռ և կարեւորութիւն տուած են իրենց կըրօնին, լաւ համոզուած ըլլալով որ՝ կրօնը ոչ միայն յաւիտենականութեան կամուրջ մ'է, այլև ազգութեան և պետութեան զօրավիգ է իրեն բարոյականութեան ամենամեծ օգուտներովը։

Եթէ աշխարհի վերայ ամենահզօր տերութիւնները իրենց կըրօնքին վերայ կը յենուն իրենց ազգային, իրենց զօրութեանց շարունակութիւնը, հապա ո՞ւր կը մնայ մեզ՝ որ դարաւոր Հայութեան մը դժբաղդ մնացորդն ենք. մեք որ այնչափ Պարսկին, Յոյնին, Արաբացւոյն և խուժադուժին մահացու սպառնալեացը առջև ամեն բան զոհեցինք, բայց ի մեր քրիստոսաւանդ կրօնքէն՝ որ այսօր մեր ազգայնութեան իրաւամբ ազատարարն եղած է, է՞ր ուրեմն անտարբեր մնամք մատաղ սրտերու մէջ կրօնի սերմը, հաւատոյ արմատը հաստատելու, և արդէն դանուածները մշակելու, զարգացնելու։

Մեր նախնիք՝ այս տեսակէտով շատ հեռատես էին. վասն զի փորձով տեսան թէ՝ անցած էր այն ժամանակները՝ ուր ազգային կարողութեամբ զեկեղեցին կ'փըրկուէր։ Ներկայ ժամանակիս մէջ ամենէն ազատամիտ կարծուած ազգային քաղաքագէտն ալ համոզուած է խղճովը թէ՝ եկեղեցին, միայն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին և անոր կըրօնը հաստատուն մնալովը պիտի բարձրացնէ Ազգին բարոյականը և որով Հայն ազգայ մէջ իւր դիրքը արժանավայել վիճակի մէջ պիտի պահէ։

Իմ նպատակէս դուրս է կրօնի մանրամասնութեանը վրայ ճառել։ Պատկառելի կրօնական ժողովոյդ Սրբազան Հարք՝ կրօնի դիւրորներ և աւետարանիչներ ըլլալով գիտեն իրենց դասը, իրենց հանդանակը, ուստի կը փութան ժամ մը յառաջ իրականացնել իրենց այս մասին առաջադրած բանաւոր տնօրինութիւնը ի մխիթարութիւն Ազգիս և ի փառս Եկեղեցւոյ։

Այսուհետև օր մը մնտնալ՝ դար մը կորսնցնել ըսել է ազգայ կեանքին մէջ, քանի որ կը հաւատամք թէ՝ մեր դպրոցներուն մէջ կրօնի աւանդութեան բացակայութիւնը բողոքականութենէն և կաթոլիկութենէ աւելի վտանգաւոր է մեր ազգայնութեան, և թէ ամեն օր նորելուկ դասաւանդներ՝ —դրեան նմոսուրեան գիտնին պա— քմածին վարդապետութիւններով անմեղ մանկանց միտքը կը մոլորցնեն, խիղճը կը գերեն, առանց զգալի ընել տալու բարեպաշտ ծնողաց։

Կաղաչեմ, մի խլացիք, մի՛ յուսահատիք, երբ անտարբերութիւնը, անհաւատութիւնը Ձեր դէմ թումբեր կանգնեն, Ձեր քայլերը առջև խոչընդակներ յարուցանել նկրտին։

Ձեր դրօշակը՝ Ձեր խաչն է, Ձեր ուղղութիւնն է։

Այս մասին՝ անշուշտ եղիք, որ ազգային երեսփոխանութիւնը Ձեզի հետ է և Ազգը իւր համակրութեամբը Ձեզի կ'օժանդակէ միշտ։

Այս առթիւ կը խնդրեմ պատ. ժողովէդ, որ ներողամիտ լինի իմ զգայմանս անկեղծ արտայայտութեանը։

Որով մնամ Ձերդ Գերապատուութեան և պատ. ժողովոյդ ամենայն յարգանօք

Անձնուէր խոնարհ ծառայ

[Գ. Ղազարեան

11 Փետր. 1883
Իւսկիւտար

Քրիստոսասէր էֆէնտիին տիկէր մէքթուպը այր։

Ս. ՓՐԿՉԱՆ ԱՐՈՒԵՍՏԱՆՈՑԸ

Մեծայարգ Խմբագրապետ Տէր Թերթիանը Լ.Ֆ.Ե. պատ. լրագրոյ

Լոյսի վերջին թուոյն մէջ լուրջ քննադատութիւն մը կարդացի պատ. Ուսումն. խորհրդոյ Ադ. Հիւանդանոցի վարժարանին համար հրատարակեալ Տեղեկագրին նկատմամբ։

Լոյս՝ այդ քննադատութեամբը Տեղեկագրին ինչ ինչ կէտերը փաստուած հերքելէ եաև, կ'դառնայ Արուեստանոցի առթիւ արտայայտուած գաղափարին կ'ձայնակցի։

Հիւանդանոցի մէջ Արուեստանոց հաստատելու տրամադրութիւնը նոր չէ. 30 տարի առաջ ալ կար այդ գաղափարը. հիմայ ալ կայ։

Սակայն ամեն գործ իւր արդիւնքէն կը չափուի։

Եւրոպայի մէջ իրաւ է որ հիւանդանոցաց, կամ լաւ ևս որբանոցաց մէջ արուեստանոցներ կան։ Ասի չուրցաուիր։ Բայց այն տեղ սպառիչ մարմինները՝ արտադրող մարմիններէն շատ են. մինչդեռ մեր երկրին մէջ՝ ատոր ընդհակառակն է։

Օրինակի աղագաւ, որբանոցին համար արհեստարան մը հաստատենք կրուի, որոյ մէջ իրրև արհեստ՝ «կօշկակարութիւնը, ատաղձագործութիւնը և դերձակութիւնը» աւանդուին։

Կը հարցնեմ հրապարակաւ թէ արդեօք այս երկրին մէջ, մանաւանդ մեր ազգին մէջ՝ ո՞ր կօշկակարը, ո՞ր ատաղձագործը, և կամ ո՞ր դերձակը՝ իր կատարելագործեալ վիճակին մէջ իսկ՝ նախանձելի կամ երջանիկ վիճակ մը ստացաւ մինչև ցարդ։ Ասոր պատասխանը՝ թող ամեն մարդ կամ Հայ՝ անցելոյն վրայ յետադարձ ակնարկ մը նետէ և գըտնէ....։

Ինձ համար՝ փոխանակ Արհեստարան մը վարժարանին քով հաստատելու, ապագային մէջ ուսանողաց առ ձեռն տպրուստ մը, երաշխաւորեալ վիճակ մը ունենալու համար, աւելի լաւ կընտրեմ և հրապարակաւ կառաջարկեմ որ՝ որբանոցին այնպիսի բարձրագոյն ուղղութիւն մը տըրուի, ուրկէ ելնող աշակերտները քաջ սարքած լինին՝ դժբաղդութիւն, երկրաչափութիւն, հանքաբանութիւն, տարրաբուժութիւն, ընագիտութիւն եւ։

Ահա՝ այս բարձրագոյն գիտութիւններով օժտեալ միտք մը՝ օր մը կարող կըլլայ իւր ճակատագրին տէրը ըլլալ, և ընթացիկ պատուաւոր արհեստով մը իւր ապագայն իւր ձեռքը յարդարել։

Ցանմամեայ փորձով համոզուած եմ, թէ այն ուսանողները՝ որք Ս. Փրկչեան վարժարանի մէջ կըրթութեան հետ արհեստի ալ հետևեցան, ապագային դժբաղդ եղաւ։ Իսկ այն աշակերտները՝ որք Հիւանդանոցի արհեստանոցը չյաճախեցին, բաւականացան միայն ուսմամբ պարապիլ, անոնք բարւոք վիճակներ ունեցան, և այդ. ասպարէզին մէջ զանազան պաշտօններով փայլելէ զատ, պետական ծառայութեանց մէջ ալ հռչակ ունեցան, ինչպէս նաև հեռագրատան, բժշկականութեան, փաստաբանութեան և. ասպարէզներու մէջ։

Ներկայ պատ. Հոգաբարձութիւնը՝ արդէն ձեռնհաս, փորձառու և ընտիր տարերքներէ կազմեալ է, և իւր ջանիւք այսօր 650էն աւելի Ս. Փրկչի բարեպաշտական հաստատութեան մէջ պատըսպարեալ աղգայնոց մնունդը և հագուստը հայթայթելու հոգը ստանձնած է, կը փափաքիմ որ պատ. Ուսումն. խորհրդոյն այդ տուած նոր հրահանգովը՝ Հոգաբարձութեան մեղուական անդամոց անյոգդոգդ ընթացքին տարբեր ուղղութիւն մը տալով թէ՝ Հիւանդանոցի մնտուկին նիւթապէս կը վնասուի, և թէ՝ աշակերտաց սուղ կեանքը՝ պարապը կսպառուի։

Կ'զգուշացնեմ պատ. Հոգաբարձութիւնը՝ այսպիսի որոշման մը առջև, ուշի ուշով քննէ յանձնարարեալ առաջարկութիւնը և իւր այս մասին ունեցած փորձառութեամբն ալ նկատողութեան առնու, և իւր նախորդներէն մէկուն տասնամեայ փորձառական դիտողութիւններն ալ անպէտ չը համարին։

Եթէ Հիւանդանոցի մնտուկին վիճակը գիտնայի թէ կը ներէ՝ վարժարանին և տղայոց ապագային համար արդի նիւթական զոհողութենէն աւելի մեծ գումար մը ծախսել, յանժամ ամենէն առաջ ես պիտի խնդրէի որ՝ վարժարանի ուսմանց ներկայ ծրագրին վերայ՝ վերոյիշեալ հանրօգուտ գիտութեանց տարերքներն ալ աւելցնելուն աշխատին, որք իրօք կրթական խնդրոյն հետ հացի խնդիրն ալ կանխաւ պատրաստած կըլլան ի սփոփանս ապագայնին անտուգութեան մատնուած ուսեալ աշակերտաց։

Այս առթիւ, Տէր խմբագիր, ընդունեցէք, մեր յարգանաց հաւաստին, և հրատարակեցէք այն դիտողութիւնները, ի պարտ ու պատշաճ տնօրինութիւն առ որ անկ է։

Ձերդ անձնուէր

Գ. Ղազարեան

14 փետր. 1883
Իւսկիւտար

վէ քէնտիսի տէ մէզարա կիրիսյ չէզմէզ օլտուղու հալտէ, մէրգումէնին պաշգա պիրիսի իւզէրինէ տիւշունմէքտէ օլտուղունու տույտու, ամէպա պիր տահա եաթագտան այաղա գալգապիլէմէ՞ք մի իսի։

Տօն Վալտէգին վուրուլուզ եաթաղա տիւշմէսի իւզէրինէ պիր այ կէշմէգտէն, Իպապէլա պիւսգիւթիւն քէնտիսինի ունութուզ, ագլընը Փիքրինի Բալֆ Միլբրա վէրմիշ, վէ տէլիգանլը Ինկիլիզ, մէրգումէնին պու հալինէ էյիտէն վազգի օլմուշ իսի իսկ տէ, ագլը Փիքրի վէ եիրէյի Հէլէն Հուայթրօզան, Իպապէլանըն տիլվէրիլմէսինէ հայրան օլմագլըգտան պիյատէ պիր շէյ հիսս եթմէսի միւմքինսիզ իսի։

Իշմէ թապահթըն պիր էարար պաղը իլէ պիրիպիրլէրինէ մ.բուութ պուլունան իւշ պէտապահթ ալէագա չիքթէրի, քի թէքլէրինէ եանլըշ թէսատիւք եթմիշլէր իսի։

Տօն Վալտէգ Իպապէլասը սէվմէքտէ իքէն, Իպապէլանը ագլը Փիքրի Բալֆ Միլբրը իւզէրինտէ իսի։

Իպապէլա տահի, Բալֆ Միլբրը սէվմէքտէ իքէն, պու տա զայգ եթմիշ օլտուղու Հէլէն Հուայթրօզան պաշգասը իւզէրինէ տիւշունմէմէքտէ իսի։

Էօթէտէ հայլազ Մօրթիմէր տահի Հէլէն Հուայթրօզ իշիւն քէնտիսինի բարէ բարիշէ եթմէյէ հազըր պուլունմագտա իքէն. մէրգումէ քէնտի եիւպիւնէ պիլէ պագմագ իսթէմէմէքտէ իսի։

Ֆագաթ Բալֆ Միլբրը հալի, տօղրուսունու սէօյլէմէք իշիւն էրէյիհէ գըսգանըլմագ պիր հալ օլուպ, տիկէրլէրինինքինէ գըյաս օլունմագ, Տօն Վալտէգին վէ Մօրթիմէրին եիւզլէրինէ պիլէ պագմագ իսթէմէյէն իքի նէֆէր ֆէվգէլատէ տիլվէրէրին, Բալֆ Միլբրը ուզրունա քէնտիլէրինի ֆէտա եթմէյէ հազըր պուլունտուգլարընա զէրրէ գատար շիւբհէ իսիլմէսինէ մահէլա գալմայըպ, չօգալարը ջունա թէճանիպ իսթէնէքլէր պիր քի, Հէլէն Հուայթրօզուն նէ հալտէ պուլունտուգլը պիլինէմէմէքտէ, վէ հաթա Մօրթիմէրի Բալֆ Միլբը զանն իսէրէք անըն իլէ էվէնմիշ օլմասը պիլէ իհթիմալտէն պուլունմագտա իքէն, պու պէտապահթ վէ պահթիար Ինկիլիզ տէլիգանլըսը, Սպանեօլ կիւլէրինին էն խասը վէ էն տիլվէրի օլան Տօնա Իպապէլանը էլինի, մէրգըսընը, վէ հատտա ու հիսապա կէմէյէն վարիսաթընը նէ՞ թէիւն բէտատ իթմէլի իսի։

(Տէվ-ի)

Տույունը ումումիյէի Օսմանիյէ խտրէսինէ կէլէն իլան։

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ վարիսաթը մուխասասասը իտրէսի թարաֆընտան Տրամ, Տէբրատ, Բրէվէյթա, Գավալա, Իսքէյէ մա Եէնիճէի-Վարասու վէ Տարը Տէրէ, վէ Յարը-Շապան իտարէլէրինին թիւթիւն էօշրիւ՝ Գավալատա մէվգբի միւզայէտէ վաղ օլունմուշ օլուպ, պուրաճա տախի վէրիլէճէք ֆիյաթլարընը մանը հալին օն սէքիզնճի կիւնինէ տէկին գապալ օլունաճաղը, վէ պու պապատ զիյատ մանիմախ պարընա թարիպ օլանլարընը իտարէի միւշարիէյհա նէզարէթը ումումիյէսի տարիբսինէ միւրաճաաթ էյլէմէյէրէ լաղմ կէլէճէյի իլան օլունուր։

Ֆէյ 12 չուպաթ 1883 3—2

ԹԷՎՃԻՀԱԹ

Խիւտայէնտիկեար (Պրուսա) վիլայէթի Վալիլիկի՝ Հիճաղ վիլայէթի վալիսի սապգ Հաճիիզզէթ բաշա հազրէթլէրինէ,

Պապը սէրասքէրի խաթիհ.քեամ վէ ինչաաթ տարիբսի պաշ քեաթիպի Նուրի պէյ էֆէնտիյէ ուլա սընիֆի,

Բարիզ սէֆարէթը Սէնիյէսի պաշ քեաթիպի Միսաք էֆէնտիյէ ուլա սընիֆի,

Սեֆարէթը միւշարիէյհա իքինճի սըը քեաթիպի օլուպ, Պերլին սէֆարէթը Սէնիյէսի քիթապէթինէ թային օլունան Շէֆիգ պէյ ուլա սանիյէ սընֆը միւթէմայիզի,

Մէսինէի միւնէվվէրէ խագինէի տիվանիյէսի միւտիրիյէթի ըէֆիգը Եվվէլի Մէհէմմէտ Այիրիղա էֆէնտիյէ ուլա սանիյէ,

Սուրիա վիլայէթինտէ Նէկ գայմագամիրը՝ Վատի իւլ Ահմէտ գայմագամը սապգ խալիտ պէյէ,

Վիլայէթը մէզբիւրէ տախսիլինտէ Վատի իւլ Ահմէտ գայմագամիրը՝ Նիկ գայմագամը սապգ Հաճի Բիֆաթ էֆէնտիյէ,

Ճէզայիրը Պահրը Սէֆիտ վիլայէթինտէ Քիրիյէ գայմագամիրը՝ Բիլմար գայմագամը սապգ Բէթրիսի էֆէնտիյէ,

Վիլայէթը մէզբիւրէ տախսիլինտէ Բիլմար գայմագամիրը՝ Լիւլէ-Պուրկազ գայմագամը էքրեատես էֆէնտիյէ թէվճիհ պույրուլմուշ տըր։

—

Մարսիլիա պաշ շէհպէնտէրի սապգ Մ. Տարէնէ թէպտիլէն իւշինճի Մէհմիտ,

Բարիզ պաշ շէհպէնտէրի Մ. Տընոյա տէօրտինճի Մէհմիտ,

Բարիզ սէֆարէթի գանչէլէրի Մ. Նօգաա տէօրտինճի Բիւթպէ Օսմանի նիշանը իհսան պույրուլմուշ տըր։

ՄԻԽԹԷՖԻՐԻԳԱ

Ռումէլիի Շարգի վալիսի Անէդոբաշա թարաֆընտան Ռուսիա տէվլէթինին Ֆիլիպէ ժէնէրալ գօնսօլօսը Մ. Գրէպէլէ 20 դեկտ. 1882 թարիխլէ կէօնտէրիլէն պիր գրեթա մէքթուպ՝ բաշի միւշարիէյհ իլէ գօնսօլօս պէյինինէրի միւնասէպթէն տէրէճէսինի կէօսթէրիր օլաղընընան, պէրվէճհը աթի նագլ օլունուր։

Միւսիւ,

Տիւնքի թարիխլէ միւվէրրախ մէքթուպը մահրէմանէնիզի ալտըմ. իշլու մէքթուպտա զաթը ասիլանէլէրի՝ տախիլի բօլիթիգամնա առէմի մուվաֆֆագըյէթտէն տօլայը սիղի մէսուլ թուրմաղա հագդըմը ըետտ իթմիշսինիզ։

Մէյտանա գօյմուշ օլտըղընդը պէզայէթ էնթրիգալը գախտէյի, դեկտեմբէր 14 թարիխի մէքթուպտա զիքր ու պէյան օլունան ֆէվգէլատիյասէթ վէսաիլտէն տահա զիյատ նագաղիլը գապուլ կէօրտիյիմի ճէվապէն իթեան էյլէրիմ։

Ռումէլիի Շարգի վիլայէթի պիր հիւքիւմէթը մէշրութիյէ տիր. վէ ըէիս՝ մէճլիսը ումումիտէ պիր ֆրգա թարաֆընտան սուրէթը մէշրուէտէ տերմիյան օլունան հէր նէվի իթիրազաթ իլէ, քէնտիսինճէ իշպու մուխալէֆէթի ինթաճ իտէպիլէճէք քեաֆիֆէի նէթայիճի գապուլէ մէճպուր իսէ տէ, մուխալէֆէթը մէզբիւրէ, տուէլը մուտղամատան պիրինին գօնսօլօս մէմուրընընն նուֆուզը յալ վուգու պուլտուղու զէման՝ գօնսօլօսընը՝ նէզտինտէ մէմուր պուլունտուղը հիւքիւմէթ ըէիսի, իշպու միւտախէլէ իւզէրինէ նաղարը տըգգաթը ճէլպէ, վէ պու մէմուրընն հիւքիւմէթը մէթպուասը ճանիպինտէն քէնտիսինէ կէօնտէրիլմիշ օլան հիւքմ ու նուֆուզը սուրէթը իսթիմալինտէն չիքեայէթէ, վէ էլհասըլ սիյասէթը խարիճիյէսինտէ մուվաֆֆագըյէթսիզլիկէ տիւշար օլտուղընան տօլայը պու մէմուրը մէսուլթուրմաղա հագդը եօ՞գ մը տըր։

Բուսիա տէվլէթինին՝ վալիսի պուլունտըղմ վիլայէթճէ մէվճուտ օլան մէնաֆիի մէշրուասընա կէլինճէ, պէն պունը գապուլ վէ թագտիր իյլէրիմ, չիւնքի իշպու մէնաֆիյի՝ վիլայէթը մէղբիւրէնին հուգուգ վէ հուրրիյէթինէ մուհաֆազա մագամընտա ատտ իյլէրիմ։

Գօնսօլօսխանէյէ ախտ մէսալիհ իչիւն պէնիմէ կէօրիւմէք իսթէյէճէք օլան գօնսօլաթօ մէմուրլարընն քեաֆիֆէսինին էմրլերի թահթընտա պուլունտըղմը պէեան իտէր, վէ ֆագաթ պունտան պէյլէ դեկտեմբերին 14ի թարիխի մէքթուպընտա արզ օլունտըղը եօլտա պիր հարէքէթէ ճիւրաթ իթմիշ օլան պիր գօնսօլօս մէմուրը յալա չախսէն միւագաթ իյլէմէքլիյիմ նիճէ ատիմ իւլ իմքան օլտըղընը թէքքարէն իթեան իյլէրիմ։

(Մ-հ-ը էջը)

ԱԼԷԳՕ ՎՕԿՕՐԻՏԷՍ

—

ՄէՀրէ-ը Տէբէմրիէին ալտըղը պիր խապերէ կէօրէ, Ինկիլթէրբա՝ Նիւնէ պօղազընն սուրաը Ֆիլէօս պօղազընա ադմամագ իչիւն մէղբիւր Սիւնէ պօղազընտա լաղմ կէլէն ամէլյաթը իճրա իթմէք իւզրէ 300.000 Ինկիլիզ ելրալդ պիր մէպլաղ սարֆ իտէճէք տիր։

—

Ն-յ-ռ-ը Յ-ր-ռ-ն կաղէթասընն պէյանընա կէօրէ, պունտան պիր գաչ կիւն մուգատտէմ Ֆրանսատա Գան նամ մահալտէ Մ. Կատսթօն իլէ Մ. Գլէմանօ պէյնինտէ վուգու պուլան միւլագաթլարա Լօնտրա վէ Բարիզտէ ըէգ զիյատ էհէմմիյէթ վէրիլմէքտէ տիր։ Լօնտրատա Մ. Գլէմանոյա իլերուտէ Մ. Կատսթընն խալէֆի օլաճաղը նաղարը յալա պագըմագտա իմիշ։

—

Կ-ղէ-ռ-ը Մէնէնէ Բէթերսպուրկտան պէրվէճհը աթի եաղըմշ տըր։

«Իմբերաթօրն պէեաննամէսի նէշր օլունալըտան պէրու նիհիլիսթէր միյանընտա գուվվէթի պիր հարէքէթ միւահէտէ օլունտըղը չիւպհէտէն վարէսթէ տիր։

«Պաղը էվրաղ պուլունմուշ տըր քի, էվրաղը մէգբիւրէ՝ Զարըն թաճ թագընմա կիւնիւ իչիւն սուրէթը մախսուսէտէ օլարագ պիր իթթիֆագը խաֆի թէչբիլ օլունմշ օլտըղընը զանն իթտիրիյօր։»

—

Սօֆիատան փեատրվար 17 թարիխլէ Թ-ր-ղ-ա չէօյլէ եաղըմշ տըր։

«Բրէնս Ալէքսանար թարաֆընտան նէշր օլունան պիր էմրնամէ մուճիպինճէ, Ռուսիա օրտուսընտա միւսթախտէմ օլմագ իւզրէ եագընտա 40 Պուլկար զապիթի Ռուսիայա կիտէճէքլէր տիր։»

—

Բ-ռ-ռ նամ Բարիզ կաղէթասընտա պէր վէճհը աթի օգունմուշ տըր։

«Պաղը շայիալարա կէօրէ, Լօնտրատա.քի սէֆիրիմիզ Մ. Թիսօ՝ ուզուն միւտատէթ մէմուրիյէթինտէ տէվամ իտէմէյէճէք տիր։

«Ֆրանսայը մէմալիքը էճնէպիյէտէքի էն մահիր պիր մէմուրընտան մահրում գըլաճաղ օլան իշպու իսթիֆանընն պաշլըճա սէպէպի սէֆիրը միւշարիլէյհին նամիզաճըղընտան նէչէթ իթմէկի մէրվի տիր։

«Մամաֆիհի զալիպա Մ. Թիսօ՝ Ֆրանսատա վուգուտա կէլէն ատվալը ախիրէտէն միւթէէսսիր օլմուշ տըր։ Սեֆիրը միշարիլէյհ՝ Լօնտրա գօնֆէրանսընտա Ֆրանսա թարաֆընտան վէքիլ պուլընտըղը հալտէ, խարիճիյէ նէզարէթինին ուզուն միւտատէթ միւնհալ զալմասընտան տօլայը էմրսիդ, թալիմաթսըզ զալմըշ վէ հաթթա իսթթիսադ օլունաճագ թավր ու հարէքէթ հաղգընտա ճիւզել պիր իշլաթ պիլէ ալմամշ տըր։»

—

Գահիրէտէն Տէլէ Նէ-ը եազըլըգընա կէօրէ, հէյէթնուզզար՝ Մըսրը Գրէտի Ֆոնսիէ (էմ լա.ք) պանգասընը՝ բէյսի ինկիլիզ մալիյէ միսսէկէրը Մ. Գօլվին օլարագ հիւքիւմէթին թահթը նէզարէթինէ վաղ իթմէյի գարարլաշտըրմշ տըր։

—

Ինկիլթէրրա հարպիյէ նազրը՝ պիրի միրալայ իւչիւ գայմագամ վէ պէշի պին պաշը օլարագ 23 Ինկիլիզ զապիթինին էսամիսինի հավի օլան պիր ճէտվէլի պու քէրրէ թաստիգ իթմիշ օլմազլա, զապիթանը մուսմիլէյհիմ՝ Սըը Իվվին Ուտրն թահթը գօմանտասընտա օլարագ Մըսրը օրտուսընտա խսթիսատմ օլունապիլէճէքլէր տիր։

—

Մուսլիմ Բալմերի վէ Իբի բէֆիգինի գաթլ իթմէք թէօհմէթիյլէ մաղնուն օլան 13 Պէտէվի՝ պու քէրրէ Իսքէնտերիյէ տիվանը հարպը հուզուրընտա մուհաքէմէ օլունուպ, անլէրին պէշի գաթլէ, պիրի 15 սէնէ վէ պիր տիկէրի 10 սէնէ վէ տէօրտու 5 սէնէ վէ պիրի տէ 3 սէնէ միւատէթի մահպուսիյէթէ հիւքմ օլունմուշլար տըր։ Նախլ միւթասարրըֆը տախի պիր սէնէ մահպուսիյէթէ հիւքմ օլունմուշ տըր։ Իշպու գաթլ մատաէսինտէ գիմէտալ օլտուգլարը թէպէյյիւն իսէն վէ ֆագաթ հէնուզ էլէ կէչմէմիշ օլան տիկէր 4 Պէտէվի տէ ղըյապէն գաթլէ հիւքմ օլունմուշլար տըր։

—

Ռուսճուգ իլէ ճիօրճէվօ (Եէրկէօյ) պէյնինտէ պուղլար իւգրինտէն գըղաղ արապալարը մանթաղամէն իչլէյօրլար։ օ ճիվարլարտա գէշ չիտատէթլիճէ հիւքմինի իճրա իթմէքտէ տիր։

—

Վօլսս չէհպէնտէրի Ապտիւլ Հագգ Համիտ պէյ էֆէնտի հաղրէթլէրի մէէզանէն Տէբատատէթ կէլմիշ տիր։

—

Տօլմա—Պաղչէ կաղխանէսինին հիչ գուլլանըլմայաճագ պիր հալէ կէլմիշ օլան գաղանը իլէ հավուղու Շէհր Լիմանէթի թարաֆընտան թամիր իթտիրիմէքտէ իմիշ։

—

Կէրէմէլի պիր իսլամ՝ չունա պունա սաթմագ իւզրէ կէչէն կիւն Տէրատատէթ 6 թանէ 4-5 եաշարընտա գըզ չօճուգ կէթիրմիշ իսէ տէ, իրմիսա միւթէսարրըֆիրղընն իսպարը իւզէրինէ մէզբուտ տէրտէսթ օլունմուշ տըր։

—

Պու քէրրէ Թէհէրանտա եէնիտէն իբի ատէտ կաղէթա նէշր օլունմայա պաշլամիշ տըր։ Պունլարտան պիրի՝ ԸՐԲԸ նամընտա գուլուպ, բօլիթիգա վէ ուարէատէն պահիս օլտըղը կիսի, տիկէրի տախի Շէրէֆ նամ իլէ էսպիտի պիր կաղէթա տըր։ Իշպու բէսիմի կաղէթանընն իլը նիսսէսինտէ Իրան Շահը իլէ վէլիի ահտընընն բէսմէրի միւնտէրիճ տիր։

—

ՏԱԼԻԼԻՅԻ

Միլլեթիվիզ նէվֆիվանանլնոան Բարիզտէ բէսսամլզդ թահսիլ իտէն վէ պու ֆէնոտէ խայլիտէն խայլ իպրաղը մէհարէթ վէ մէ-լէքէ Է.ԱՐԷՆ Տիրանեան Սարգիս էֆէնտինն Լ. Շարէզ նամլը չղարդը զայէթ կիւղել պիր բէսմին Պէյօղլանա Ապուլահեան պերատէր էֆէնտիլերին ֆօթօկրաֆխանէսինտէ բիյանդայա գանուլաճաղընը պունան ադէմ կաղէթամիղոա իլան ելմէկ իտիք։

Մահբէսէի թիճարէթ ադալ էվվելի խաքնտէրեան Մէրլրոն էֆէնտինին հիմմէթլէ բէսսամը մուամլէյէ պիր իանէ օլմագ իւղրէ թէրթիպ օլունան մէզքիր բէյանգօ՝ կէչէն ճումաա կիւնիւ. ֆօթօկրաֆխանէի մէզքիւրտէ պիր խայլ մէմուրլինը քիրամ վէ զէվաթը միթէպերէ հազը օլարդը հալտէ քէշիտէ օլունուպ, 72 նիւմէրօ դաղանմըշ տրը։

Զանն օլունդրղնա կէօրէ, պու նիւմէրօ Մալլիյէ նէզարէթը ճէլիրէսի մէմուրլիյնինտէն պերիլին իմիշ։

Բէսսամ Տիրանեան Սարգիս էֆէնտինին թէէմինը իսթիգալի իչիւն թէրթիպ օլունան իշպու բիյանգօաա մուշարիէյէ իսքէնտէրեան Մէրլրոն էֆէնտինին զայէթ ու իպտամաթը սայէսինտէ մէմուրլինը Օսմանլիյէնին տախի պիր խայլ մուավէնէթի սէպգամ խաբաղ, պէհերի 2 մէճիտիյէ օլան պիլէթլէրտէն թէչրիֆաթը ումումիյէ նազրը Միւնիր պէյ հազրէթլերի 40, վէ վարիսաթը ումումիյէ մուհասէպէ միւտերի ՄիւլէյմանՈուտի բաչա հազրէթլերի տախի 60 տէէտ միպայաա պոյրուրուշլար, վէ պէ օյլէճէ մէզքիր բիյանգօնը վարիսաթը 20 պին ղուշա պալիզ օլմուշտը։

—Լօրտ Տիւֆերին իլէ Գահիրէյէ կիմիզ օլան ինկիլիզրա սէֆիրէթի պաշ թէրճէմանը Սըր Սանալբն պու քէրրէ Տէրսաաադէթէ ավտէթ էյլէմիշ տրը։

—Պիր վագթան պէրու Նամիկամ պուլունան Տախիլիյէ Նազրը Մահմուտ Նէդիմ բաչա հազրէթլերինին պիր գաչ կիւնտէն պէրու քէսը սրհհէթ ու ափիյէթ իմմէյէ պաշլաարգլարը վէ պիր իրի կիւնէ գատար մադամը ալիլերինէ թէշրիֆ խոէպիէճէքլերի մաէլմէհմունլյէ իշտիկլամիշ տրը։

—Իրարէ Մէխոոռ վաբօրլարընդն Պահրլյէ նէզարէթինին թահթը խարէսինտէ կէչիրիլիկին, վէ մէզքիր գումանեանդն իշլէթմէյէ մախսուս օլան էվրագը վէ խարէխանէլէրի նէզարէթը մէզքիւրէյէ թէսլիմ ու հէվալէ օլընդրընը պունան ադէմ եազմըշ իսաք։

Իշխիլտիյինտէ կէօրէ, Իրարէ Մէխոոռ վաբօրլարընտա միսթախտէմ օլան մէմուրլին՝ թէպտիալաթը վագբատան տօպյը միւզայէգալ հալէ տիւշար օլարդլարը վէ պէյլէ պիր վագբիտա իշ թէտարիք իմմէք գապիլը իմքանան օլմայաճաղը ճիհէթլէ, պու քէրրէ խաբիրան Շահանէյէ պիր իսթիտա թագտիրմէ պու խուսուսա հազրնաա մէրհամաթ վէ շէֆագաթը հազրէթը Շէհրիյարիյի նիյազ ու թէէմենի էյլէմիշտը տրը։

Զամթը հազրէթը Բատիշահի՝ մէրգուման պիլարէ մէմուրլինին ավալը թէէսսիֆիլիթիմանի նազարը տըգդաթա աբարդ, պիր թագտ՝ մէմուրլինին պօշ կէզմէսինտէ սէպգալիյէթ վէրմէմէք իչիւն էնէմի իտարէտի մէզքիւրէնինն եվվելքի կիպլի Մէխոոռ գումբանեասընա իատէ ու իշալէ օլունմասընը էմր ու ֆէրման պույուրմուշլար տրը։

—Իմանլա սէֆիրի գօնթ Գորթի՝ տիւն մէմէքէթինտէ կիմէք իչիւն վաբօրա պինմէք իւղրէ իքքէն էնէտ ալիմէթինի թէէսիր էյլէմիշ տրը։

—Սիլահշօրանը հազրէթը Բատիշահինտէն օլուպ պիր վագթան պէրու Մեէանիքտէ պուլունան Մէյֆիուլահ պէյ՝ տիւն Տէրսաաադէթ ավտէթ էյլէմիշ տրը։

—Իսկիւտարտա վագը Բում մէքթէպլերինէ իանէ օլմագ իւղրէ, մահալը մէզքիւրտէ միթէշէքքիւլ «Անամօլի» նամ ճէմիէթի իլէ մէքտէթիպը մէզքիւրէ միւտիրիյէթի թարաֆընտան պէօյէք պիր պալօ վէրիլմէսի մուգաբլէր օլմուգլա, մէզքիւր պալօ իսկիւտար բօլիս միւտիրի սաատէթու Ալի Բիրա բաչա հազրէթլերինին թահթը հրմայէսինտէ օլարադ փեբրվարին 19ընճը էնթիմիզատքի ճումաա երթէսի ադշամը Իսկիւտար Նէնի-Մահալէ Բում մէքթէպլի սալօնընտա իթա օլունաճաղը մէզքիւր ճէմիյէթ վէ միւտիրիյէթ թարաֆընտան մանթպամլզդա խապէր վէրիլմիշ տիր։

—Նէմնէ միթէվէճճիհէն Պէյրութտան պիր թապուր տասքիրը Շահանէ հարէքէթի իլէմիշտիր։

—Մէմլիքը Շահանէնին ումումնուֆուսը էհալիսինի եէնի պիր ուսուլ իւղրինէ պիթթահրիր թահթը ինդիպաթա ալմագ իւղրէ Պաղը Այնտէ պիր տարէի մանսուսա քիւշտա օլունաճաղ իմիշ։

Մէզքիւր տարէ իչիւն Պաղը Սէրասքերիանն 13 վէ Պաղը Ալիտէն տախի մըղտարը քեաֆի մէմուրլար ալընարադ, մէճմուը 40 նէֆէրէ իպլաղ օլունաճաղ իմիշ։

—Լ. Թէ-էէնին պէյանընա կէօրէ, պիր վագթ տավա վէքիլէրի վէ միւտաիրէր տօղրուտան տօղրույա մահբէմէի թէմեիզ բէխսինէ վէ եախօտ էվրաղ լարընը մուամլէսինի կէօրմէյէ մէմուր օլան զաղթ քեաթիպլերի նէղտինէ կիտիպ խուսուսի պիր սուբէթտէ իֆատէի մէրամ իթմէյէ մէէդուն իլէն, չիմտի պու սուհուլէթ բէֆ օլմուշ օլարընտան, մահբէմէի մէզքիւրէնին պիր գավաղը վասքթասընա իֆատէրէրինի բէխսէ վէ եա զաղթ քեաթիպլինի թէպլիղէ մէճպուր օլտուղլարը ճիհէթլէ, պունտան տօլայը պաղ խաթիյաթ վէ եանընդ անլարընդար վուգու պուլարդը կէօրիւմէսի իւղրինէ, մուամլէյհիմ տավա վէքիլլերի՝ պու պապատ բրօթէսթօ իտիպ ելինէ քէլէվվել գապուլ օլունան ուսուլին ճարի օրմասընը թալէպ իթմէքտէ իմիշլեր։

—Սէլանիքտէն խապէր վէրիլիկինէ կէօրէ, չէհրը մէզքիւր օվասընտան ճէրէեան իտէն վարտար նէհրի թաղարագ, էթրաֆա խայլը մաղարրաթ վէրմիշ վէ պիր քէօրբիյիւ տախի սիրիպ կէօթիւրմէսինտէն գօրգուլույոր իմիշ։

—Գարահիսարա 16 սաաթ մէսաֆէսի օլան Ադիզկյէ գաղասընա վէ Սանտրգլյա 20 սաաթ մէսաֆէտէ վագը Պագլադ նահյէսինէ զապթիյէ վասէթասը իլէ ատի վէ թէէհհիւտլիւ մէքթուպ նագլ ու թէէթի օլունմադ իւղրէ բօսթա շիւպէսի քիւշտա օլունմուշ տրը։

—Պէրլրատտան իչար օլունտրղընա կէօրէ, օրատան Նիշէ վէ Նիշտէն Վրանիսա վէ Բիրօթա (Շարքէօյ) գատար շրմէնտրֆէր խաթլարը իլէ Սէմէնտիրէ վէ Վէլիգա Բրլանա արարտտա վագը շիւպէ ինչասթընա կէրմիի թամմ իւղրէ տէվամ օլունմագտա իմիշ։

—Տիւն Պէյօլ Ատա աչրգլարընտա պիր սէպզէվաթ գայրը տէմրիլերէք, տէրունինտէ պուլունան իքի գայրգ ճը պօղուլմուշլար տրը։

—Զապթիյէ նազրը Ֆազլը բաչա հազրէթլերի թարաֆընտան, տիւն վէ էվվելքի կիւն ումումմահալլէ պէքճիլէրի Պաղը զապթիյէյէ ճէլպ օլընարադ, ումուրը վազիֆէլերի հագգընտա թէնպիհամը լազմէ վերիլմիշ տիր։

—Կէչէն սէնէ Թօրխանէ էօնիւտէ զարգ օլան Բրէզ՝ վաբօրընը չրգարմագ իւղրէ ամէլիյաթա տէվամ օլունմագտա վէ իչ միւհէնիս եէնի ապթիլար վագը իլէ մէշղուլ պուլունմագտա իմիշլեր։

ՏՈՒԲՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՅԷ

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ Խարէ Մէճլիսինին գլարը

Տույունը Ումումիյէի Օսմանիյէ Խարէ Մէճլիսինին գլարը մուճիպինճէ, իսթիդրաղթը Օսմանիյէ վէ էսհամը ումումիյէնին կէչէճէք մարտ 1/13տէ հուլուլ իտէն ֆաիզլերի իլէ 1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէչր օլունան Տույունը Ումումիյէ նիզամնամէսինին 13ինճի մատտէսի ֆիգրասը Բումէլի տէմիր եօլլար թահվիլաթընա խապէթ իտէն մէպալիզ մէզքիւր նիզամնամէյէ մէրպութ ճէտվէլտէ կէօսթէրիլէն ըէսիլմմլ իւղրինէ սէնէվի 1 % տէ հիսսայը իլէ թէէտիյէ օլունաճաղ տրը։

Օսմանը Պանդասընդն Տույունը Ումումիյէյէ տարը օլան իլանը տրը։

1881 սէնէսի 8/20 դեկտեմբերտէ նէչր օլունան նիզամնամէնին իճրաաի ահքեամը ղըմիրտտա Տուեուունը Ումումիյէի Օսմանիյէ Մէճլիսը իտարէսինին գարարը մուճիպինճէ, կէլէճէք 1/13 մարտան իթիպարէն դայտ օլունան թահվիլաթի իչիւն զբյմէթը իթիպարիյէլերի իւղրինէ եիւզտէ 1/2 վէ միւպատէլէ տամկասը իլէ տամկայանան (էսթամբիյէ) թահվիլաթը թէնդել իտիլէն զբյմէթի իւղրինէ եիւզտէ 1/2 ֆիյիզ թէէտիյէ օլունաճաղ՝ թահվիլաթը գայտ օլունան վէ եախօտ միւպատէլէ տամկասը յա տամկալանան Տույունը Ումումիյէի Օսմանիյէ թահվիլաթը համիլէրինէ իլան օլունուր։

Պէնապէրին թահվիլաթը մէզքիւրէ համիլէրինին՝ կէչէճէք մարտ 1/13տէն իթիպարէն պէհէր հաֆթա բաղար էրթէսի վէ չարշէնպիհ վէ բէնշէնպիհ կիւնլերի Սթամպօլտա թարագճըլարտա քեաին Օսմանը Պանդասը շիւպէսինէ պէրվէճճէը միթատ պէրլրընը թագտիմ իմմէլերի լազմ կէլիր։

Գայտ օլունան թահվիլաթըն ֆաիզլերի՝ պէհէր թահվիլին իքինճի նումէրօը գուրօնը թագտիմ օլունտուգտան սոնգրա պիլ միւպատէլէ համիլինէ վերիլճէճէք օլան 10 կիւն վատէլի պիր հէվալէ (ֆանդա) իլէ թէէտիյէ օլունաճաղ տրը։

Միւպատէլէ տամկասը յա տամկալանան թահվիլաթա կէլինճէ, սոն գուրօնը դաթ օլունմադ իւղրէ թահվիլաթը մէզքիւրէ 10 կիւն իչիւն էմանէթէն պրրադըլը, պիր իրմեխապէր վէ իյճապ իտէն ֆաիզլերի մուգապիլինտէ 10 կիւն վատէլի պիր բուսուլա (մանտա) ալընարադ ֆաիզլերի թէէտիյէ զբյընաճաղ տրը։

Տույունը ումումիյէի Օսմանիյէ Խարէ Մէճլիսինին Բումէլի տէմիր եօլ թահվիլաթը տարը օլան իլանը տրը։

Գուրարարը խապէթ իտէն թահվիլաթըն գբյմէթը մէվզուարարը իւղրինէ, 1881 սէնէսի 8.20 դեկտեմբերտէ նէչր օլունան Տույունը Ումումիյէ Նիզամնամէսինին 13ինճի մատտէսի ֆիգրասը թէվֆիգէն մուտլեն օլան 0/0տէ 20 մէպլաղա մանհասպէն, 1875 հոկտեմբեր 1տէն 1881 դեկտեմբեր 31է գատար գուրարը խապէթ իտէն Բումէլի տէմիր եօլ թահվիլաթը համիլերինէ, Օսմանը Պանդասը թարաֆընտան քէնտի. իլանը մախսուսը մուճիպինճէ կէչէճէք մարտ 1/13տէն իթիպարէն Տէրսաաադէթտէ ալէք հիսսայ եիւզտէ 3 թէէտիյէ օլունաճաղը իլան օլունուր։

Օսմանը Պանդասընդն Տույունը Ումումիյէյէ տարը օլան իլանը տրը։

Գուրասը չրգան թահվիլաթըն գբյմէթը մէվզուասը իւղրինէ կէչէճէք 1/13 մարտան իթիպարէն, 1875 սէնէսի հոկտեմբերին 1ինտէն 1881 դեկտեմբեր 31է գատար գուրասը խապէթ իտէն Բումէլի տէմիր եօլ թահվիլաթը համիլերինէ եիւզտէ 3 ալէյհիսսայ թէէտիյէ օլունմուշ օլտուղընտան եիւզտէ 33 պագրեէ տարի Տույունը Ումումիյէի Օսմանիյէ Մէճլիսը իտարէսինին պէր վէճճը պաա գարարը մուճիպինճէ թէէտիյէ օլունաճաղ տրը։

Պինապէրին զիբը օլունան համիլէր՝ կէչէճէք մարտ 1/13տէն իթիպարէն, Օսմանը Պանդասընդն Սթամպօլտա Թարագճըլարտա քեաին չիշպէսինտէն վէ էճնէպի բիյացալարընտա տարի մէզքիւր Պանդանդն ճէնէթա վէ մէմուրլարընտան, մուգատտամ արիշ օլտուղլարը իրմեխապէրլերի թատիդ իմտիրիպ մուգատտամ գայտ օլունան վէ եախօտ միւպատէլէ տամկասը յա տամկալանան Տույունը Ումումիյէի Օսմանիյէ թահվիլաթը համիլերինէ իլան օլունուր։

Պէնապէրին թահվիլաթը մէզքիւրէ համիլերինի՝ կէչէճէք մարտ 1/13տէն իթիպարէն պէհէր հաֆթա բաղար էրթէսի վէ չարշէնպիհ վէ բէնշէնպիհ կիւնլերի Սթամպօլտա թարագճըլարտա քեաին Օսմանը Պանդասը շիւպէսինէ պէրվէճճէը միթատ պէրլրընը թագտիմ իմմէլերի լազմ կէլիր։

Մուգատտամքի իլան իւղերինէ եիւզտէ 23 ալէյհիսսայ իսթիհգագլարընը հէնուզ ալմամիշ օլան համիլլէր՝ պու տէֆա թահվիլլերինի թագտիմ իթտիքլերինտէ եիւզտէ 58 աղաճաղլար տրը։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա 27 փեւրը։

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	102- 3/16
Օսմ. էսհամը աչրլարը	12-
» » գաբանտը	12-
Իսթիգրաղ 65	14- 1/2
» 69	13-
» 71	75- 1/8
» 72	23- 1/4
» 73	12-
Օսմանը Պանդասը	19- 7/8
Բուսխա իսթիգրաղը	87- 1/8
Մըսըր տուֆ. մութա հրտէ	73- 3/8
» իսթիգրաղը	96- 3/4
Տարբա Սանիէ (Մըսըր)	74- 1/4
Ռուշիտ իսթիգրաղը (Մըսըր)	95- 3/8
Մամարիսթ. էսհամը 1877	101- 1/4
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	25-412

Բարիզ 27 փեւրը։

Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	80-70
» » % 5	115-40
Օսմ. էսհամը աչրլարը	12-15
» » գաբանտը	12-17 1/2
Իսթիգրաղ 65 Ֆր.	70-
» 69	64-
» 73	59-
Բումէլի չըմէնտրֆէրի	55-50
Օսմ. Պանդասը	747-50
Գրէտի Լիոնէ	532-50
Գրէտի Ֆոնսիէ	1325-
Լիոն ագսիոնը	1607-50
Սուէզ ագսիոնը	2537-50
Բուսխա 5 % 1877	92-
Իթալիա էսհամը	88-55
Մսրը Ֆոնս. մութա հրտէ	366-37 1/2
Մամարիսթան էսհամը	102- 72
Նուման 6 % 1879	410-
Գամպիօ 3 այ վատէ	25-24

Վիէննա 27 փեւրը։

Լօնտրա իւղերինէ գամպիօ	119-95
Բումէլի չըմէնտրֆէրի	25-70

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. ում. տիւն ագշ. գար.	15-08
Պու սապահ աչրլարը	13-13
Մըսըր մութահրտէ. գար.	81-15
Պու սապահ աչրլարը	81-25
Իսթիգր. 63 (մութօն)	76-50
» 65	78-50
» 69 (բինար	64-50
» 72 (Պոն տիւ թրէ.)	22-75
» 73	58-50
Բումէլի չըմէնտրֆէրի	56-25
Ագշէ Փայիզի	9-
Բէօր Ղրը	26-
Հէվալէսիզ »	30-

ՊԱՆԳԱ ԱԴՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	6-37
Սթամպոլ պանգասը	8-15
Սօսիէթէ ժէնէրալ	5-09
Թրամվայ	3-20

ԱԳԶԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշտան	Ղշ. Բր.	
Պէյաղ մէճիտիյէ Ֆարգը		108-14
Մէթալիք	»	102-20
Պէլիք	»	104-10
Ավթրըշ	»	104-10
Պաղըր	»	700-
Գայմէ		990-
Ինկիլիզ լիրասը		110-16
Ֆրանսըզ ալթունը		88-
Բօլ		90-15
Գրէմից ալթունը		51-30
Գարոլոն գայմէսի		09-3

ԻԼԱՆԱԹ

Իսկիւտար պիտայէթ մահբէմէսի Իճրաա տարէբէսինտէն կէլէն իլան

Իսպահիմ Լամհէմ էֆէնտինին իզզէթլու Ապտիլ Գատէր էֆէնտի զիմմէթինտէ պա իլամ ալաճաղը օլան մէպալիզը մալիմէտէն տօլայը մէտեունը մուամլէյհին Տէրսաաադէթտէ Մէրճանտա Սամսան-Վիրանը-Սանի մահալէսինտէ Խան-Արգասը սօգաղընտա 3 նիւմէրօլու թախմինէն 260 տրչրն արաատա օլան բուլպ հիսէսի՝ պիլմիւզայէտ լիրա 100 ղրուշ հիսապը յա 3000 ղրշ. պէտէլ իլէ թալիպլի էօհտէսինտէ թէգարրուր իտէրէ. թարիխը իլանտէն իթիպարէն 31 կիւն սօնրա գարարը գաթիսի վերիլճէճկինտէն, 100տէ 5 գամմը իլէ դիյատէյէ թալիպ օլանլարը միւատէթը մէզքիւրէ զարֆինտա իսակկիւտար Պիտայէթի մահբէմէսի Իճրա մէմուրլիյէթի տարբէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

Խաղինէի Խասսա Շահանէյէն կէլէն իլան։

Պէչիկթաշտա Ըիլամուրտա քեաին կապկնօ՝ 99 սէնէսի մարթը իպթիտասընտան իթիպարէն տէրտէսթը իյճար օլուպ, չուպաթըն 27ինճի բաղար կիւնիւ գարարը գաթիսի վերիլճէճկինտէն, խաթիյճարա թալիպ օլանլարը եէվմը մէզպուրէ գատար Խաղինէի Խասսա Շահանէյէ կէլէլէրի իլան օլընը։ 3—1

Շէհր Լամանէթինտէն կէլէն իլան։

99 սէնէսինէ մահսուսլէն Շէհր Լամանէթի վէ տէվարրը պէյէտիյէ իչիւն լիւզումի օլան մուհիմմաթը գբրթասլյէ՝ նիւմունէլէրի մուճիպինճէ միւպայաա օլունմագ իւղրէ մէվգրի միւնագասայա գօնդարագ շուպաթը 24ինճիլիէնչէնպիհ կիւնիւ գարարը գաթիսի վերիլճէճկինտէն, վէրմէք իսթէյէնլերին թէէմինաթ ադէսի վէ եա քէֆիլը միթէպէր իլէ Շէհր Լամանէթի մէհլիսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

14 շուպաթ 98

Պէյօղլու Պիտայէթի մահբէմէսի Իճրա տարէբէսինտէն կէլէն իլան։

Ադասի օղլու Խարաէլ իլէ հէմշիրէսի Լիմոնիա գատրնին սէնէ 99 130 նիւմէրօլու իլամ մուճիպինճէ կիւրթուսի համբմ վերէսէսի Հագդը պէյ իլէ Լամանէ հանդմա տէֆտէրէրի պուլունան մէպալիղը մալիսմէնին թէսվիյէսի իչիւն մէրհանն օլուպ ֆիրուխթը մահբիսմ օլան Օրթաքէյտտէ Պէյօղլու-Ադաշմա սօգաղընտա 13 նիւմէրօլու խանէէնին 6 հիսսէ իթիպարբէյլա 5 հիսսէի չայիասը պէրմիւզայէտ 7450 ղրուշտա թալիպի էօհտէսինտէ թէգարրուր իյէտիկինտէն, թարիխը իլանտէն իթիպարէն 31 կիւն զարֆինտա մէպալաղը մէզքիւր իւղէրինէ 100 տէ 5 գամմ իլէ թալիպ օլանլարն Պէյօղլու Պիտայէթի մահբէմէսի Իճրա մէմուրիյէթի տարբէսինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

7 շուպաթ 98

Քեզ

Նօրկի Զուլանընն Ավրահամ Ամնա 95 սէնէսի 233 նիւմէրօլու իրամ մուճիպինճէ տէրնի օլան մէպալիղը մալիսմէնին թէսվիյէսի իչիւն Պէյօղլու Ադա-Ճամի մահալլէսինտէ Սագրզ աղաճը ճատէսինտէ 74 նիւմէրօ իլէ մուրագգամ միթէսարրըֆի օլտուղը նըֆի խանէսի ինա էլ միւզայտէ 10.500 ղրուշտա թալիպի էօհտէսինտէ թէգարրուր էյլէտիկինտէն թարիխը իլանտէն իթիպարէն 31 կիւնտէ պէտէլը մէզքիւր իւղէրինէ 100տէ 5 գամմը իլէ թալիպ օլանլարը Պէյօղլու Պիտայէթի մահբէմէսի Իճրա մէմուրիյէթի ճանիպինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունուր։

5 շուպաթ 98

ՏՕՐԹՕՐ ԱՑԱԱԶԱՆ

ԶՕՃՈՒԳ ԽԱՍԹԱԼԸԳԼԱՐԸՆԱ ՄԱԽՍՈՒՍ ԹԱՊԻՊ

Տօղթօրը մուամիլէյէ պունան պէՀղէ բաղար իրթէսի, չարշէնպիհ վէ ճուժուտ կի Ղէրիսասպահան էօղլնէ գատար Պէյօղլուտա Գանգօրտա նամ թէսթբօնդն գարշրրընտա 518 նումէրօլու Լաժէն Տէլլա Սուսանդն էճդահանէ սիհամ քէնտիդէ միւրաճաաթ իսէնէրի գապպլ վէ թէտավի իսէ ճէկինի վէ աշ ղրմազ խաթէյէնլերի ակ բէք կիւղել վէ նէ ֆիս աշէրէ ազլյաճաղընը միւթէպեր էհալիյէ իլան իտեր։

ԻՏԱԼԻՅԻ ՄԱԽՍՈՒՍԻՆ ՎԱԲՕՐԼԱՐԸՆԸՆ

ՎԱԳԹԸ ՀԱՐԻՒԹԷԼԷՐԻ

Իշպու 1883 փեւրուարրն 15ինճի սալը կիւնիւնտէն իթիպարէն

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

ԵԷՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Ադալարտան սապահլարը Բէօքրէյէ

ՍՐ. Տէ.	
1 —	Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը
1 15	Բէնթիք, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը

Բէօքրէյէ Ադալար Ճանիպինէ

9 50	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնթիք
10 45	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա (1)

ԲԱՁԱՐ ԿԻՒՆԷԼԷՐԻ

Ադալարտան Բէօքրէյէ

1 —	Բէնթիք, Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը
9 15	Գարթալ, Պ. Ատա, Հէյպէլի, Պուրկազ, Գընալը

Բէօքրէյէ Ադալար

5 —	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ
9 30	Գընալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ատա, Գարթալ, Բէնթիք

(1) Ախշամկարը քէօրբիյէն Ատալար ճանիպինէ 10 43տէ իճրա օլունան սէֆէր հովա լոսսա վէ թիրի գար օլտուղը զէման պիր չէրեէք էվվել եանի 10 30տա իճրա օլունաճաղընտան, հավալարը պէօյէ օլարը զէման միւշթէրիկերին վագթը իլէ վաբօրա կէմէլէրի իհթիար օլունուր։

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

Իւլէ շաբանէրի ֆոնտլարը Դ-Ֆրանսէզ

ԵԷՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Բէօքրէյէ

ՍՐ. Տէ.	
3 10	Իրմիսէ կիտէն գաթ. Նո.
10 35	Բէնտիյէ կիտէն

Հայտար Բաշտան

3 50	Բէնտիքաէն կէլէն գթ. Նո.
11 5	Իրմիսաէն կէլէն

ԳԱՏԸ ԲԷՕՑ ԹԱՐԻԳԻ

ԵԷՎՄԻՑԷ ՍԷՖԷՐԼԷՐ		ԲԱՁԱՐ ՍԷՖԷՐԼԷՐԻ	
Բէօքրէյէ	Գաղը-բէյէ	Բէօքրէյէ	Գաղը-բէյէ
ՍՐ. Տէ.	ՍՐ. Տէ.	ՍՐ. Տէ.	ՍՐ. Տէ.
1 50	1 30	2 —	2 —
2 15	2 15	3 —	3 —
3 —	3 —	4 —	4 —
4 —	4 —	5 —	5 —
5 15	5 15	6 —	6 —
8 50	8 50	9 —	9 —
9 15	9 15	10 —	10 —
10 —	10 —	11 —	11 —
10 45	10 30	12 (2)	11 45
11 50	11 20	—	—
12 (2)	11 45		
— —	— —		

(2) Քէօրբիւտէն սաաթ 12ատ Գաղաբէյիւէ իճրա օլունան սոն ավթիպ չէսթա լոսսա վէ թիրի գար օլարդ զէման պիր չէրեէք էվվել եանի սաաթ 11 45 կէչէրէք իճրա օլունաճաղընտան հավալարը պէօյէ օլարդ զէմանլէր միւշթէրիկերին վագթը իլէ կէմէլէրի իհթիար օլունուր։

Քէօրբիւ վէ իսկէլէ մէմուրլերի այնէն ալիլէթ ալուպ պիլէթ եէրբարա ալմալարը քիւլիէն մէմնուն արը, միթէլճաարլերի պէր մուհալը թաքմաթ չէսթէն մէսուլ արը։ Պինանն ալէյհ վաբօրա բարիպ օլան զէմանլար քէօրբիւտէն ագիմէլէրինտէ պիլեէթլերինի իսկէլէսինտէն վէ հիր ավանինտէ Գաղը գարիսի իսկէլէսինտէն մատտա վաբօրլար ատբուրնինտէ պիլեթլերինի ալմալարը միսաթերճա արը։

Ադշամկարը քէօրբիւտէն սաաթ 9,30տա Ատարարա վէ սաաթ 11,15 ճ 12տէ Գաղաբէյիւէ հարաքէթ իսէն վաբօրլարա ճիրմի պէօյիք վէ եալնիզլարը իլգամ իտեր տէրլճէտ օլան եիւք վէ էշեա դապուլլուլունմայաճաղ տրը։

Թէհլիքէտէն հազէր օլունմագ իչիւն տիման օլարդը զէման հէր վաբօրլարընդը նօղթատա թէվագուք իտէճէկի կիպի, պօրա վէ ֆուրթունա աբնասէպլիքիլէ պու սէֆէրլէր իճրա օլունմամազ իսէ, պու պապատ եօլլարընդա պիր շէյ սէղլմէյէ հազարը օլամայաճաղ տրը։